

1502

1503

1504

1505

1506

613-96

U - 89

2010


VEDIS S. AHIKIAN

2022

ՍԵՐ ԱՐԹԻՒՐ ՔՈՆԱՆ ՏՈՅՆ



ԾԵՐԼՈՔ ՀՅՈՒՄԱԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ



Ա. Ռ. Ա. Զ Ի Ն Շ Ա. Ր Ք



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ
ՆՅՈՒՆ-ՊԱՊԻԿԵԱՆ
Կ. ՊՈԼԻՍ

ԵՐԼՈՔ ՀՈԼՄԱՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

❖ VEDIS S. ANIKIAN
ԿԱՊՈՅՏՏ ՅԱԿԻՆԹԸ

Ծնունդի վաղայաջորդ օրը առառուն Շերլօք
Հոլմս բարեկամիս հանդիպեցայ նոր տարին շնոր-
հաւորելու համար։ Սենեկազգեսար հազած և յու-
լորէն երկնցած էր բազմոցի մը վրայ։ Զեռքին
տակ կային ծասփող մը և օրաթերթերու կոյտ մը
զորս կ'երեւի թէ քանի մը անգամներ կարդացեր
ու կրկին կարդացեր էր, այնքան ճմոթկեր էին.
Քիչ մը անդին, յարդէ աթոռի մը յենարանին վրայ
թաղիքէ հին գլխարկ մը կար, մաշած ու ճմոթկած։
Աթոռին վրան խոկ դրուած մանրագէտ մը և
խոշորացոյց մը կ'ապացուցանէին թէ գլխարկը հոտ
դրուած էր լաւ մը քննուելու համար։

— Շատ զրադած կ'երեւաք, սիրելիս, ըսի
Հոլմսին, մի գուցէ ձեզի արգելք ըլլամ։

— Բնաւ, գոյն կ'ըլլամ երբ ձեռք ձգած մէկ
արդիւնքին վրայ բարեկամի մը հետ կրնամ խօսիլ։
ձգէ որ շատ պարզ խնդիր մըն է, աւելցուց մա-
տով մաշած գլխարկը ցուցնելով, բայց լաւ մը
քննելով պիտի տեսնենք որ հետաքրքրական և

ԿՑԿՑ - ահ

34228-65

հրահանգիչ մասնայատկութիւններ ունի այս
խնդիրը :

Թիկնաթոռի մը մէջ նստայ, դուրսը սարսափելի
ցուրտ մը կար, ապակիները սառոյցի բարակ խաւով
մը ծածկուած էին. շըմինէին մէջ ճարճատող կրա-
կէն ձեռքերս տաքցունելով ըսի.

— Կարծեմ թէ ձեզ զբաղեցնող խնդիրը որ-
չափ ալ որ պարզ կ'երեւայ, սպաննութեան մը
շուրջը կը դառնայ ու ահաւասիկ այն հետքը որով
գաղտնիք մը պիտի լուսաբանէք և ոճիր մը պատ-
ժէք :

— Ո՛չ, ոչ, ոճիր չիկայ, ըստ Շերլօք Հօլմս
խնդալով, այլ պարզապէս այն արտակարգ դէպ-
քերէն մին որոնք կը պատահին այն տեսակ տե-
քեր ուր չորս միլիոն մարդկային արարածներ
քանի մը քառակուսի քիլօմէթր տարածութեան
վրայ կ'ապրին :

Այդ խիտ մարդկային ամբոխին եռուզեռին
մէջ, բացի ոճիրներէն կը պատահին նաեւ ամէն
կարելի դէպքերը և ամէնէն զարմանալի խնդիր-
ները. ատոր ապացոյցը շատ անդամներ ունե-
ցանք, չէ :

— Արդարեւ, պատասխանեցի և իմ ոօ-
թագրութիւններուս մէջ նշանակած վերջին վեց
դատական գործերէս երեքը օրէնքին ոճիր կոչած
բոլոր հանդամանքներէն ոչ մին ունէին :

— Կը տեսնեմ որ ճիշդ ու ճիշդ կ'ակնարկէք
իուէն Ատէուի թուղթերուն խնդիրն, Միս Մէրի
Սառութէուանդի եզական պատահարին և ծուռ բե-
րան մարդուն պատմութեան, լա՛ւ ուրեմն, ես
համոզուած եմ որ այսօրուան խնդիրն ալ ոճիր

չպարունակող խնդիրներուն շարքին մէջ պիտի
մտնէ : Կը ճանչնա՞ք յանձնակատար Բէթըրսընը :

— Այո՛ :

— Լա՛ւ, ասիկա անոր կը վերաբերի :

— Իր գլխա՞րկն է :

— Ո՛չ, գետինէն գտեր է : Տէրը ո՛վ ըլլալը
յայտնի չէ : Զայն նկատեցէք ո՛չ իբրև մի պարզ
գլխարկ, այլ իբր մտաւորական խնդիր մը : Բացց
նախ պատմեմ թէ ինչպէս հոս կը գտնուի կոր :
Ծնունդին առաջուն մտաւ սենեակէս ներս, աղուո-
րիկ սագի մը հետ միասին որ, հիմայ անպատ-
ճառ Բէթըրսընի կրակին առջե կարմրնալու վրայ
է : Բայց պատմութիւնը ծայրէն սկսիմ :

Ծնունդին օրը, առաջուան ժամը 4ին ատեն-
ները Բէթըրսըն որ ինչպէս գիտես պատուական
տղայ մընէ, ընթրիքէ մը կը վերադառնար Ռո-
թէնհէմ Քոռթ Ռոտի ճամբով, երբ օդային կազի
մը լոյսովը իր առջեւ կը նշմարէ բարձրահասակ
մարդ մը որ վարանոտ քայլերով կը քալէր և
ուսին վրայ ալ սագ մը ունէր :

Երբ կուռ Աթրիթի անկիւնը կը հասնի կոկւ
մը կը ծագի այդ մարդուկին և խումբ մը տղոց
մէջ : Տղոցմէն մէկը իր գաւազանով մարդուն
գլխարկը վար կը նետէ, յետոյ փայտը նետելով
իր ետեւը գտնուող խանութին ապակին կը կոտրէ :

Բէթըրսըն օտարականին օգնութեան կը վազէ,
բայց մարդուկը իր պատճառած դժբաղդութենէն
սարսափահար և համազգեստ հագած մէկու մը
դէպի իր կողմը վազելը տեսնելով՝ սագը գետին
կը ձգէ, ոտքերը կը վերցնէ և այն կողմերը գըտ-
նուող պզակի փողոցներուն լարիւրինթուին մէջ կը

Կորսուի : Տղաքն ալ Բէթըրսընը տեսնելով կը փախին , այնպէս որ ինք պատերազմի դաշտին տէր կը մնայ և յաղթութեան պատուղները կը վայելէ ճմռթկած գլխարկի մը և Ծնունդի սքանչելի սագի մը տիրանալով :

— Այդ աւարները անշուշտ իրենց տիրովք վերադարձուցած է հիմայ :

— Սիրելի բարեկամս , ճիշդ այդ է ինդիրը : Իրաւ է որ սագին ձախ ոտքին վրայ քառթ մը կապուած էր վրան սա բառերը գրուած «Պ. Հէսրի Պէյքրի համար» , և գլխարկին մէջ ալ Հ . և Պ . սկզբնատառերը կան , բայց մեր քաղաքին մէջ քանի մը հազար Պէյքր , որով շատ դիւրին չէ ամէն մէկուն վերադարձնել ինչ որ կրնայ կորսնցուցած ըլլալ :

— Այն ատեն ի՞նչ ըրաւ Բէթըրսըն :

— Ծնունդին առատուն գլխարկը և սագը առաւ ինձի բերաւ քէյֆ մը պատճառելու համար , որովհետեւ լաւ գիտէ թէ ո՞ր աստիճան կը սիրեմ ինդիրներ լուծել , հոգ չէ թէ առաջին ակնարկով շատ պարզ թուին անսնք : Սագը մինչեւ այս առատու պահեցինք , իբրեւ վերջին պայմանաժամ , յետոյ զայն գտնողը առաւ տարաւ ինչ որ ամէն գիրուկ սագի կ'ընեն անոր ալ ընելու համար , մինչդեռ ես գլխարկը պահեցի այդ անծանօթին որ այնքան դժբաղդ կերպով զբկուցաւ իր Ծնունդի ճաշէն :

— Թերթերուն մէջ ծանուցում ելն . չտուա՞ւ :

— Ո՞չ :

— Այն ատեն ի՞նչ ծանօթութիւններ , նշաններ ունիք իր ինքնութիւնը հասկնալու համար :

— Ոչ մէկ բան մեր հետեւցնելիքներէն զատ :
— Իր գլխարկէն :

— Ճիշդ ու ճիշդ :

— Կատակ կ'ընէք կոր . այս հին ճմռթկած գլխարկէն ի՞նչ կրնաք հասկնալ :

— Ահաւասիկ խոշորացոյցս , դուք իմ սիսթէմը լաւ գիտէք . ի՞նչ կը խորհիք այս գլխարկը գործածող անձին վրայ :

Գլխարկը առի և ամէն կողմ դարձնելէ ու կրկին դարձնելէ վերջը զգացի որ բան մը չպիտի կրնամ հասկնալ : Կլոր գլխարկ մըն էր , շատ հասարակ կարծր թաղիքէ մը շինուած , և բոլորովին մաշած էր : Մէջի կողմը կարմիր մետաքսով ծածկուած էր որ հիմա գոյնը նետեր էր : Գլխարկը շինողի անուն չկար մէջը . բայց ինչպէս չօլմս նշմարած էր արդէն կողմերէն մէկուն վրայ չ . Պ . սկզբնատառերը գրուած էին : Եղերքը ծակուած էր կապ անցրնելու համար որ սակայն չէր անցուած : Վերջապէս ճմռթկուած էր և փոշիով ու բիծերով ծածկուած , զորս գոցել փորձեր էին մելանով ներկելով :

— Քնութենէս բան մը չհասկցայ , ըսի զըլխարկը բարեկամիս վերադարձնելով :

— Շատ լաւ գիտող մըն էք , բայց չէք գիտեր տրամաբանութեան միջոցաւ ձեր ուսումնասիրածէն հետեւութիւններ հանել :

— Այն ատեն ինդիրեմ դուք ըսէք թէ ի՞նչ կրցաք հետեւցնել այս գլխարկէն :

Հօլմս զայն առաւ ու քննեց այն թափանցողութեամբ որ այնքան յատկանչական էր իր քով .

— Հարկաւ կարելի էր այս գլխարկէն աւելի թելադրիչ բան մը գտնել , ըսաւ , ատով հանդերձ ես

ասկէ ալ շատ մը հետեւութիւններ պիտի հանեմ, որոնցմէ մէկ քանին շատ որոշ են, ուրիշներ ալ շատ լուրջ հաւանականութեանց վրայ հիմնուած։ Յայտնի է որ այս գլխարկին տէրը շատ խելացի մէկն էր և թէ այս վերջին տարիներս դիւրակեցիկ վիճակէ մը յանկարծ նեղութեան մէջ էր ինկած։ Առաջ նախատեսող էր, հիմա ոչ այնքան, ինչ որ բարոյականի յետադիմութեան մը նշանն է, որ իր հարստութեան կորուստին միանալով կեանքին մէջ մոլութիւն մը գուշակել կուտայ, հաւանականօրէն գինովութիւն։ Ստիկա բաւական է բացատրելու համար թէ ինչո՞ւ իր կինը ալ զինքը չսիրեր։

— Բաւական է, Հօ՛լմս։

— Սակայն սանկ յարգելի բան մը ունի տաշկաւին, շարունակեց առանց լսել թուելու իմ բացագանչութիւնս։ Միջին տարիքով մարդ մըն է որ նստուկ կեանք մը կ'անցնէ, շատ դուրս չելլեր, և ո և է մարմնական հրահանգներ չկատարեր։ Մազի յատուկ իւղով մը կ'օծէ իր մոխրագոյն մազերը, զորս նոր կտրել տուած է։ Ահաւասիկ թէ այս գրւիսարկը դիտելով ինչեր կը հասկնամ անմիջապէս։ Ահ, մոռցայ ըսել թէ հաւանականաբար օդային կազ չկայ մեր հերոսին բնակած տանը մէջ։

— Կատակ կընէք անտարակոյս, Հօ՛լմս։

— Բնա՛ւ երբեք, ի՞նչպէս, նոյն իսկ երբ ամէն բան որոշ կերպով կ'ըսեմ, դարձեալ չէք կընար հասկնալ թէ ինչ միջոցով կը հասկնամ ատոնք։

— Ապահովաբար անխելքին մէկն եմ և բոլորովին անկարող ձեզի հետեւելու։ Օրինակի համար ի՞նչպէս կընաք գիտնալ թէ այդ մարդը խելացի էր։

Իբրև պատասխան Հօլմս իր գլխուն վրայ դրաւ գլխարկը որ մինչեւ աչքերը իջաւ։

— Պարզապէս ծաւալի ինսդիր է, մարդ մը որ այսքան խոշոր գանկ մը ունի բացառիկ կարողութիւններ սւնենալու է։

— Հապա իր հարստութեան կորո՞ւստը։

— Այս գլխարկը երեք տարուան գլխարկ է, այն ատեն թեթեւ մը վեր դարձած այս տափակ եզերքները նորաձեւութիւն էին։ Յետոյ սա ալ կայ որ առաջնակարգ գլխարկ մըն է։ սա եզերքի խոշոր հատիկներով ժապաւէնին նայէ. հապա ինսամուած պաստա՞ռը։ Քանի որ այդ մարդը երեք տարի առաջ այդքան սուղ գլխարկ մը կրցեր է զնել և անկէ ի վեր ալ ուրիշ չէ առեր, կը հետեւցնեմ թէ իր նիւթական վիճակը այսօր աւելի գէշ է քան թէ ատենով։

— Ստոնք աղէկ բայց ի՞նչպէս կը բացատրէք թէ իր նախատեսող ըլլալը և թէ իր բարոյական յետադիմութիւնը։

Ճերլօք Հօլմս ժպտեցաւ։

— Ահաւասիկ իր նախատեսութեան բացատրութիւնը, ըստաւ, մատը գնելով գլխարկին կապին համար շինուած օղակին վրայ. ասիկա մասնաւոր յանձնարարութեամբ կը շինհն միայն և քանի որ այս սարդը հովէն լգուշանալու համար ատիկա գնել տուեր է կը նշանակէ թէ քիչ շատ նախատեսող բնութիւն մը ունի։ Սակայն կը նշմարեմ որ թելը բրդելէն վերջը նոր մը դնել չէ տուեր, ինչ որ կը նշանակէ թէ հիմա առաջուան չափ նախատեսող չէ. աս ալ իր կարողութեանց տկարանալուն ապացոյցն է։ Բայց տակաւին յարդելի լինելու քիչ շատ զգացում մը կայ իր մէջը, քանի որ իր գլխարկին բիծերը ծածկել ջանացեր է զանոնք մելանով ներկելով։

— Տրամաբանութիւննիդ շատ ճիշդ է :

— Էսի նաև թէ միջին տարիք մը ունի, թէ մազերը ճերմկելու վրայ են, թէ զանոնք նոր կտրել տուած է և թէ մազի իւղով կ'օծէ զանոնք։ Դուք ալ պիտի համոզուիք ատ ըսածներուս՝ պաստառին ստորին մասը քննելով։ Խոշորացոյցը շատ մը մազի կտորներ ցուցուց ինձի, որոնք անպատճառ սափրիչի մը, ձեռքով կտրուած են։ Ճարպի հոտ մը կուգայ այդ մազերէն և մէկզմէկու փակած են։ Վերջապէս այդ փոշին փողոցի փոշիի պէս մոխրագոյն և աւազուտ չէ, այլ սեռորակ է ու տուներուն մէջ եղած փոշիին կը նմանի. այս գըլխարկը ուրիմն աւելի շատ կախուած կը մնայ քան թէ գլխուն վրայ, իսկ մզլուտութեան հետքերը ու րոնք մէջի կողմը կը նշմարուին՝ կ'ապացուցանեն թէ ատոր տէրը մարմնական վարժութիւններու շատ վարժուած չէր, քանի որ այնքան դիւրաւ կը քըրտընի։

— Էսիք նաև թէ կինը ա՛լ զինքը չէր սիրեր հիմա։

— Զնշմարեցի՞ք թէ գլխարկը շատոնց ի վեր չէ խոզանակուած, սիրելի Ռւաթիսըն. Երբ կինդ քեզ թողու որ չխոզանակուած գլխարկով դուրս ելես և քովս գաս, կասկածներ պիտի ունենամ ձեր ամուսնական համաձայնութեան վրայ։

— Թերեւս մարդուկնիդ ամուրի՞ է։

— Ապահովաբար ո՛չ։ Սագը իբրեւ խաղաղութեան նուէր կը տանէր կոր տունը։ Սագին ոտքին կապուած թելը չէ՞ք յիշեր։

— Ամէն քանի պատասխան ունիք, ո՞ւրկէ հասկցաք սակայն թէ իր տունը օդային կազ չկայ։

— Եթէ մոմի մէկ բիծ մը միայն ըլլար, վնաս չունէր, բայց երբ առնուագն հինգ բիծ կը տեսնեմ, կը հետեւցնեմ թէ մեր բարեկամը ընդհանրապէս լուսաւորութեան այդ միջոցը կը գործածէ և գիշերը սանդուղին վեր կ'ելլէ դլխարկը մէկ ձեռքը, վազող մոմը միւս ձեռքը բռնած։ Ամէն պարագայի մէջ այդ բիծերը օդային կազէն յառաջ չեն եկած։ Գո՞հ էք հիմա։

— Շատ նրբամիտ էք, ըսի խնդալով, բայց քանի որ ո՛չ ոճիր պատահած է, ո՛չ ալ մէկու մը վնաս մը եղած է բացի սազի մը կորուստէն, ինչի կը թուի թէ ժամանակնիդ պարապ տեղը անցուցեր էք։

Շէրլօք Հօլմս պիտի պատասխանէր երբ դուռը ուժգնորէն բացուեցաւ։ Բէթէրսըն յանձնակատարը դրանը մէջ երեւաց, երեսները կասկարմիր կտրած, ապշած երեւոյթով մը։

— Սա՛զը, պարոն Հօլմս, սա՛զը, պարոն, ըստ դժուարաւ ...

— Ի՞նչ է եղեր։ Ողջնցաւ ու խոհանոցի պատուհանէն դուրս թուաւ։

Հօլմս տեղը փոխեց այցելուին դիմափոխութիւնները աւելի լաւ ուսումնասիրելու համար։

— Տեսէ՛ք, պարոն, տեսէ՛ք թէ կնիկս ինչ գտեր է սազին կոկորդին մէջէն։

Եւ ձեռքը երկարեց ինձի ցուցունելու համար լուրիայի մեծութեամբ քար մը, այն աստիճան յստակ և փայլուն որ լուսաւոր կէտ մը կը նմանէր։ Շէրլօք Հօլմս սուլելով ոտք ելաւ։

— Վայ անպիտան, սքանչելի գիւտ մը ըրեր ես, Բէթէրսըն, կ'ենթադրեմ թէ գիտե՛ս ինչ քարը ըլլալը։

— Թանկագին քար մը , աղամանդ մը . ապակին անանկ դիւրաւ կը կտրէ կոր որ կարծես թէ ջուրի մէջ մտնար :

— Սիրելիս , թանկագին քար մը չէ աս , այլ «թանկագին քարն» իսկ է :

— Մօրքառի կոմսուհին կապոյտ յակինթը չըլլա՞յ , ըսի :

— Ճիշդ ու ճիշդ . այս քարին թէ ձեւը և թէ մեծութիւնը գիտէի Թայլզի ամէն օր հրատարակած ծանուցումներուն չնորհիւ : Մէկ հատիկ գոհար մըն է , որուն արժէք մը որոշել կարելի չէ , բայց յայտնի է որ զայն բերողին խոստացուած 4000 Անգլիական ոսկիի պարգեւը իր արժէքին քսաներորդ մասն իսկ չէ :

— Հազար ոսկի , Աստուած իմ :

Եւ խեղճ յանձնակատարը ամոռի մը վրայ ինկաւ ապշահար մէյ մը ինծի մէյ մը բարեկամիս նայելով :

— Այո՛ , խոստացուած պարգեւը այդ է , շարունակեց Հոլմս . ինծի անանկ կուգայ որ ամբողջ վէպ մը կա զուած է այդ քարին և թէ Մօրքառի կոմսուհին ամբողջ հարստութիւնը պիտի տայ . . . զայն գտնելու համար :

— Ինծի այնպէս կը թուի որ գոհարը Օթէլ Քօգմօրոլիթէնի մէջ կորսուած էր :

— Ճիշդ 22 Դեկտեմբերին , ասկէ հինգ օր առաջ . կասկածները ծանրացան թիթեղագործ ձօն Հոռնըրի վրայ որ ամբաստանուեցաւ թէ զայն տիկնոջ գոհարելէններու տուփին մէջէն գողցած է : Այնքան հաւանականութիւններ կային իր դէմ որ գործը դատարանին յանձնուեցաւ : Կարծեմ հոս

դէպքին վրայ տեղեկագիր մը պիտի ըլլայ : Մէկիկ մէկիկ առաւ թերթերը , թուականներուն նայելով , մինչեւ որ վերջապէս հետեւեալ հատուածը գտաւ .

Օթէլ Քօգմօրոլիթէն . ԳՈՀԱՐԵՆՔՆԻ ԳՈՂՈՒԹԻՒՆ

«Ճօն Հոռնըր , 26 տարու , ամբաստանուած է թէ ամսուս 22ին գողցած է Մօրքարի կոմսուհիին գոհարելէններու տուփին մէջէն «կապոյտ յակինթ» կոչուած թանկագին քարը . ձէյմս Ռիտըր՝ պանդոկի ծառան , վկայեց թէ գողութեան օրը Հոռնըրը կոմսուհիին զարդարանքի սենեակը մտցուցած է շրմինէին վանդակին երկրորդ ձողը նորոգելու համար , որ կոտրած էր : Քիչ մը ատեն Հոռնըրի քով կեցեր էր , բայց վերջապէս ստիպուեր էր դուրս ելլել . վերադարձին տեսեր էր որ Հոռնըր աներեւութացեր էր , թէ դարակը կոտրած էր և թէ մարոկնիէ պղտիկ տուփը որու մէջ վերջը հասկցուեցաւ թէ կոմսուհին կը պահէր իր գոհարները , պարապ կեցած էր զարդարանքի սեղանին վրայ : Ռիտըր անմիջապէս իմացուց հարկ եղած տեղը և Հոռնըր այն իրիկունն իսկ ձերբակալուեցաւ . բայց քարը չգտնուեցաւ ո՛չ իր վրայ ո՛չ ալ իր տունը : Քաթէռին Քիւզաք , կոմսուհիին սենեկապանուհին , վկայեց թէ լսած էր Ռիտըրի խղդուկ ճիշը այդ գողութիւնը տեսած պահուն . և թէ սենեակ նետուած էր ուրամէն բան Ռիտըրի նկարագրածին պէս գտած էր : Ոստիկան-քննիչ Պոատոֆորիթ , Բ . բաժանումէն , վկայեց թէ Հոռնըր ձերբակալուած պահուն կատաղի դիմադրութիւն մը ըրաւ և իր անմեղութեան մասին բողոքեց ամենասաս-

տիկ խօսքերով : Եւ երբ հաստատուեցաւ թէ ձեր-
բակալեալը արդէն գողութիւն ըրած էր, դատա-
ւորը մերժեց դորժը առանց նախնական քննու-
թեան դատել և խնդիրը յանձնեց ոճրադատ ա-
տեանին :

Հօննըր որ ամենասաստիկ յուզումի նշաններ
ցոյց տուեր էր դատավարութեան միջոցին, վճի-
ռին պահուն նուազեցաւ և ստիպուեցան զայն
սրահէն դուրս հանել :

Հըմ, ասչափը կը բաւէ ոստիկանական դա-
տարանին համար, ըստ Հօլմս երազիոտ դէմքով
մը թերթը մէկ կողմնետելով : Մեր լուծելիք խըն-
դիրը այն յաջորդական դէպքերու ընթացքն է, ո-
րոնք տեղի ունեցան գոհարեղէնի պարպուած տու-
փի մը և Թօթընհամ Քուրթի ճամբուն վրայ գըտ-
նուած սագի մը կոկորդին մէջ : Կը տեսնէք Ուաթ-
սըն, թէ մեր պատիկ հետեւութիւնները յանկարծ ծանր
և նուազ անժեղ հանգամանք մը ստացան : Ա. ա-
ւասիկ քարը, այդ քարը գտնուեցաւ սագի մը
մէջ, և սագը կը պատկանէր Պ. Հէնրի Պէջըրի,
հինկեկ գլխարկով մարդուն, որով քեզ այնքան
ձանձրացուցի : Այնպէս որ հիմա պէտք է որ լըր-
ջօրէն այդ մարդը փնտուելու ելլենք և հասկնանք
թէ այս պղտիկ հանելուկին մէջ ինչ էր իր կատա-
րած դերը : Ատոր համար էն առաջ էն պարզ միջոցը
պէտք է ձեռք առնել, որն է ապահովաբար իրի-
կուան թերթերուն մէջ ծանուցում մը տալ : Եթէ
ատիկա չյաջողի ուրիշ միջոցի մը պիտի հետեւիմ :

— Ի՞նչպէս պիտի գրէք այդ ծանուցումը :

— Ինձի մատիտ մը տուեք և սա թուղթի
կտորը, հիմա . «Կուճ Սթրիթի անկիւնը գտնուած

են սագ մը և սկ թաղիքէ գլխարկ մը : Երկուքն
ալ Պ. Հանրի Պէջըրի տրամադրութեան տակ պի-
տի ըլլան իրիկունը ժամը 6¹/₂ին, Պէջըր Սթրիթի
մէջ, թիւ 224 կրկին : » Յստակ և կարծ է, չէ :

— Ետ յստակ արդարեւ, բայց պիտի կար-
դայ արդեօք :

— Հաւանական է որ թերթերուն ծանուցում-
ները պիտի նայի, որովհետեւ աղքատ մարդու
մը համար այդ կորուսար կարեւոր էր : Ա-
պակի մը կոտրած ըլլալէն սարսափահար, Բէ-
թէրալնի մօտենալէն խենթեցած, առջի բերան
փախչելու միայն խորհած է, բայց անկէ ի վեր
շատ զղացած ըլլալու է այդ առաջին շարժումին
վրայ որ զինքը ստիպեր է իր սագը լքելու : Յե-
տոյ իր անունը դնելս անօգուտ չպիտի ըլլայ, քա-
նի որ բոլոր զինքը ճանչցողները իր ուշադրու-
թիւնը պիտի հրաւիրեն ատոր վրայ : Բէթէրալն,
շուտ մը աս ծանուցումը թերթերուն տար և թող
դնեն :

— Ո՞ր թերթերուն, Պարոն :

— Կլոպին, կրուալին, Բէկ Մելին, Սենք Ճեյմս
Կազերին, Խրիկուան լուրերուն, Սրանտասին, Ար-
ձագանգին և բոլոր անոնց որ միտքդ գան :

— Լաւ, պարոն, հապա քա՞րը :

— Քովս է, մէռսի : Հա, կը մոռնալի կոր,
Բէթէրալն : Եկած ատենդ սագ մը առ և հոս բեր,
որովհետեւ այդ պարոնին համար սագի մը պէտք
ունինք, քուկիններուդ հիմա ուտելու վրայ եղած
սագին տեղը :

Երբ յանձնակատարը մեկնեցաւ, Հօլմս քարը
առաւ և զայն լոյսին բռնելով «աղուսը քար մըն
է» ըստ նայեցէք ինչպէս կը փայլի կոր. բնա-

Կանաբար բոլոր գեղեցիկ քարերուն պէս աս ալ ու ծիրի աղբիւր մըն է։ Քարերը սատանային սիրած ապրանքն են։ Ամէնէն մեծ և հին գոհարներուն մէջ՝ իւրաքանչիւր երեսիկ մէյ մէկ ոճիրի կը համապատասխանէ։ Այս քարը տակաւին հազիւ քսան տարու կայ. Զինաստանի հիւսիսային կողմը Ամուա գետին եղերքը գտնուած է և սա մասնայատկութիւնը ունի որ յակինթի մը բոլոր յատկութիւնները ունենալով հանդերձ՝ կապոյտ գոյն մը ունի փոխանակի կարմիր ըլլալու։ Հակառակ քսան տարեկան միայն ըլլալուն՝ արդէն չարագուշակ պատմութիւն մը ունի։ Այս քառասուն քռաթթիւրեղաւած ածուխը երկու ոճիրի պատճառ եղած է, մէկ արջասպով մահափորձի, մէկ անձնասպանութեան և շատ մը գողութեանց։ Որո՞ւ մտքէն պիտի անցնէր թէ այսքան գեղեցիկ խաղալիք մը բանտերուն և թիւրաններուն մարդ պիտի հայթայթէր։ Հիմայ զայն դրամարկղիս մէջ պիտի դնեմ և երկտող մը պիտի գրեմ կոմսուհին իրեն իմացնելու համար թէ քարը քովս է։

- Կը կարծէ՞ք որ այդ Հօռնըրը անմեղ ըլլայ։
- Չեմ կրնար բան մը ըսել այդ մասին։
- Այդ ատեն կը խորհի՞ք որ Հանրի Պէյքը այս դործին մէջ մատ ունենայ։

— Զինքը բոլորովին անմեղ կը կարծեմ, վայրկան մը իսկ չէ կասկածած թէ ինչ արժեք ունէր իր սագը, ձոյլ ոսկիէ ըլլար այնքան սուղ պիտի չարժէր։ Բայց եթէ մեր ծանուցումին պատասխանէ շուտ մը, համոզում պիտի գոյացնեմ զինքը շատ պարզ փորձի մը ենթարկելով։

— Ու մինչեւ այն ատեն բան մը չպիտի կըրսաք ընել։

— Ոչինչ։

— Այդ պարագային ես իմ բժշկական պըտոյտս շարունակեմ, բայց իրկունը ձեր ցուցուցած ժամուն պիտի գամ, որովհետեւ այսքան կնճռութիւնդրի մը լուծումը տեսնալ կ'ուզեմ։

— Շատ երջանիկ պիտի ըլլամ ձեզ տեսնելով, սիրելի բարեկամս։ Ժամը եօթին կը ճաշեմ, կարծեմ այս իրկուն փասիան ալ ունիմ։ Ահ, չէ՞ք խորհիր որ այս գեպքերէն ետքը տիկին Հիւտարնին ըսելու եմ որ անգամ մը փասիանիս կոկորդը քննէ։

Հիւանդի մը քով քիչ մը ուշ մնացի, և ժամը 6¹/2² քիչ մը անցեր էր երբ Պէյքը Սթրիթ վերադայց։ Երբ տանը կը մօտենայի՝ փողօցի լապտերին լոյսովը դրանք առջե խոշոր մարդ մը տեսայ, սկսվածական գդակ մը դրած և վերարկուն մինչեւ կզակը կոճկած։ Այն պահուն որ իրեն կը մօտենայի, 221 թիւին դուռը բացուեցաւ և երկուքս մէկ Հօլմսի քով մտանք որ անմիջապէս թիկնաթուին վրայէն ելաւ իր հիւրը ընդունելու համար։

— Կարծեմ Պ. Հէնրի Պէյքըն էք, ըսաւ, այն բնական և զուարթ շեշտով զոր այնքան դիւրաւ կ'առնէր։ Կ'աղաշեմ, սա աթոսուը առէք, հոտ, կրակին մօտ, Պ. Պէյքը օդը ցուրտ է և կը տեսնեմ որ շատ տաքուկ հագուստներ չէք հագեր։ Ահ, Ուաթսոն, ճիշտ վայրկեանին եկաք։ Այս ձեր գլխա՞րկն է, Պ. Պէյքը։

— Այս, պարոն, անկասկած իմ գլխարկս է։



Խօսակիցնիս հուժկու մարդ մըն էր, քառակուսի ուսերով, խոշոր գլուխով և լայն ու խելացի դէմքով մը որ դէպի թուշը կը նրբանար և սրածայր ու մէջը ձերմակ ինկած շագանակաղոյն մօրուքով մը կը վերջանար: Իր քիթը և թեթև մը կարմիր այտերը, ձեռքին թեթեւ մէկ զողը ինձի կ'ապացուցանէին թէ Հօլմսի կասկածները իր սովորութեանց մասին շատ ճիշտ էին: Իր կարմըրցած սե գոյնով ըրտէնկօթը մինչեւ վերը կոճկուած էր, օձիքը վեր դարձած, և մեր հերոսին նիհարցած դաստակներուն վրայ ձերմակեղէնի կամ թենցի ուեէ նշան չիկար: Այս մարդուն խօսակցութիւնը դանդաղ ու կտրատուած էր, բայց խնամուած խօսելակերպը կ'ապացուցանէր թէ կրթութիւն ստացած էր և թէ՝ եթէ իր երեւոյթը այնքան թշուառ էր, պատճառը բաղդին ձախողութիւնն էր մրայն:

— Այս բաները քանի մը օր պահեցինք, բասւ Հօլմս, սրովհետեւ կը յուսացինք թերթերուն մէջ ձեր տուած մէկ ծանուցումը գտնել ուր հասցէնիդ ըլլար: Զեմ՞ հասկնար թէ ինչո՞ւ չըրիք այդ բանը:

Մեր այցելուն քիչ մը ամօթով պատասխանեց:

— Հիմայ ստիպուած եմ շատ խնայող ըլլալ, ըստու: Բոլորովին վստահ էի թէ վրաս յարձակող ստահակներուն խումբը գլխարկն ալ սագն ալ տարած էն: Զէի ուզեր պարապ տեղը դրամ վատնել անանկ բանի մը համար որու ապահով չէի:

— Այդ ճիշտ է: Գալով սագին, ստիպուեցանք զայն ուտել:

— Զայն ուտել մի:

Մեր այցելուն իր յուզման մէջ աթոռէն ցատկեց:
— Ս.յո՛, քանի որ ուրիշ բանի մը չէր կրնար
ծառայել : Բայց ահաւասիկ ուրիշ մը որ գրեթէ
նոյն մեծութիւնը ունի և նոյնքան թարմ է . կը
յուսամ որ ձեր նպատակին կրնայ ծառայել :

— Օ՛հ , անշուշտ , անշուշտ , պատախանեց Պ .
Պէյքը դոհունակութեամբ մը հառաչելով :

— Բնականարար փետուրները , ոտքերը , վիզը
և այլն տակաւին կը կենսան , այնպէս որ եթէ կ'ու-
զէք ... :

Մարդը բարձր քրքիչ մը արձակեց .

— Գլխուս եկածին իրեւ յիշատակ կրնան ծա-
ռայել , ըսաւ , բայց ատկէ զատ չեմ կարծեր որ
ուրիշ բանի մը օգուտ ունենան այդ կտորուան-
քը : Ոչ պարոն , ինծի անանկ կուզայ որ ձեր
հրամանով գոհ պիտի մնամ սա պատուական սա-
գէն :

Եկրօք Հօլմս ինծի ալինարկ մը նետեց թեթև
մը ուսերը թօթուելով .

— Այդ ատեն ահաւասիկ ձեր գլխարկը և ձեր
սագը , ըսաւ . լաւ միտքս ինկաւ , կ'ուզէի՞ք .ինծի
ըսել թէ ուրկէ գնած էք միւս սագը : Ես հաւազ-
գիներու միրահար եմ քիչ մը և անանկ գիրու կ
սագ շատ չեմ տեսած :

— Անշուշտ , պարոն , ըսաւ Պէյքը որ ոտքի ե-
լած էր և թեկն տակ դրած էր գտած առարկան ,
ես և բարեկամներս սովորական յաճախորդներն
ենք Ալֆայի գինետան , Միւզէին մօտ , ուր կը
ժողվուինք ցորեկին : Այս տարի մեր բարի գինե-
պանը , Ալինտիկայթ , Ծնունդի սազի յանձնախումբ
մը կազմնց որուն նպատակն էր իր բոլոր անդամ-

ներուն Ծնունդի օրը աղուոր սագ մը հայթայթել
շաբաթական պղտիկ մասնավճարներով : Իմ բա-
ժինս կանոնաւոր կերպով վճարեցի . մնացեալը
գիտէք : Զեզի շատ երախտապարտ եմ , որովհետեւ
գլուխս դրած սկսվախական գտակս ոչ տարիքիս կը
վայլէ ո՛չ ալ արժանապատուութեամս :

Եւ ծիծաղելի սեթեւեթով մը մեղ լրջօրէն բա-
րեւեց և հրաժեշտ առաւ մենէ :

— Ասիկա Պ . Պէյքը համար պատուաբեր է ,
ըսաւ Հօլմս , երբ մեր այցելուն դուռը գոցեց իր
ետեւէն : Ալինյայտնի է որ այս գործին մէջ բնաւ-
մատ չունի : Անօթի՞ էք , Ուաժարն :

— Ո՛չ շատ :

— Սյն ատեն կ'առաջարկեմ ընթրիքի տեղ գի-
շերային ճաշ մը ընել և սա հետքին հետեւիլ տաք
տաք :

— Հաճոյքո՞վ :

Օդը շատ ցուրտ էր . մուշտակներ հագանք և
շալերու մէջ փաթթուեցանք : Աստղերը կը փայ-
լէին մաքուր երկնքի մը մէջ , և անցորդներուն
շունչը պղտիկ ամպար կը ձեւացնէր : Մեր կօշկէ-
ները կը ճարճատէին և մեր քայլերը կը թնդային
երբ կ'անցնէինք Ուիմբոլ Սթրիթի , Հաոլի Սթրիթի
և վերջապէս Ուիկմօո Սթրիթի թաղերէն . այսպէ-
սով ուղղակի Օքսֆօրտ Սթրիթ ելանք : Քառորդ-
ժամուան մը մէջ Պլումսպըրի թաղը Ալֆա գինե-
տառնք հասանք , Հօլպըրն տանող փողոցներէն մէ-
կուն անկիւնը : Հօլմս զինետան դուռը հրեց և
խօսքը ուղղելով ձերմակ գոգնոցաւոր և կլոր գէմ-
քով մարդու մը որ անկասկած գինեպանն էր , եր-
կու գարեջուր ապսպից :

— Զեր գարեջուրը պատուական ըլլալու է,
ըստ, եթէ սագերնուդ չափ լաւ է:

— Սագերս մի:

— Այո՛, հազիւ կէս ժամ կայ որ այդ մասին
կը խօսէինք Պ. Հէսրի Պէջքրի հետ որ Ծնունդի
սագերու ձեր յանձնախումբին անդամներէն է:

— Ա՛հ, հասկցայ: Բայց սա կայ որ այդ սա-
գերը մերը չէին:

— Իրա՞ւ, հապա ո՞ւր տեղէն առիք:

— Քօվընդ Կարտընի խանութպաններուն մէ-
կէն:

— Վա՛յ, ես անոնց քանի մը հատը կը ճանչ-
նամ, ո՞րն էր:

— Պրիքինրիծն է:

— Ա՛հ, ատիկա չեմ ճանչնար կոր, ըստ Հօլ-
մըս: Զեր կենդանութեան, և յաջողութիւն կը մաղ-
թեմ ձեր գործերուն: Գիշեր բարի:

— Շիտակ Պրիքինրիծի կ'երթանք կոր, շա-
րունակեց վերարկուն կոճկելով, որովհետև ցուր-
տը կը ծակէր կոր: Դիտեցէ՛ք, Ուաթսըն, որ սա
սագին դէպքը կրնայ Շ տարուան թիտապարտու-
թեան դատապարտութեամբ մը աւարտիլ եթէ չը
կրնանք ամբաստանեալին անմեղ ըլլալը հաստա-
տել: Կրնայ ըլլալ որ մեր քննութիւնը ծանր կը շ-
ռէ իր դէմ, բայց մենք սատիկանութենէն աւելի
յառաջացած ենք այս խնդրոյն մէջ, որովհետեւ ո-
րոշ ուղղութիւն մը ունինք զոր դիտուածներուն
ամէնէն մեծը միայն տոււաւ մեղի: Ուրեմն այս հետ-
քին հետեւինք մինչեւ ծայրը և քալենք:

Հօլապրնը անցանք, յետոյ էնտէլ փողոցը և
ցած թաղին ուրիշ շատ մը փողոցները անցնելէ

ետքը Քօվընդ-Կարտընի շուկան հասանք: Ամէնէն
աւելի աշքի զարնող խանութներէն մէկը Պրիքին-
րիծի անունը կը կրէր, և աւրու, երկայն կողմա-
մօրուսներով ու խելացի դէմքով մարդ մը, ձիով
զբաղող մարդու դէմք մը ունէր: Մեր մօտեցած պա-
հուն պատիկ տղու մը կ'օգնէր՝ խանութը գոցելու:

— Բարի իրկո՛ւն, ըստ Եէրլօք Հօլմս, ի՞նչ
ցուրտ կ'ընէ կոր:

Խանութպանը գլուխը շարժեց և հարցաքննիչ
ակնարկ մը նետեց ընկերոջն վրայ:

— Կ'երեւի ալ չունիք ծախու սագ, շարունա-
կեց Հօլմս, բոլորովին պարապ մարմարէ վաճառա-
սեղանը ցուցնելով:

— Վաղն առատու հինգ հարիւր հատ կուտամ,
եթէ կ'ուզէք:

— Աս չէ ուզածս:

— Եթէ հիմայ շուտ կ'ուզէք սա զիմացի խա-
նութը գացէք, ուր լոյս կը վառի կոր:

— Սա կայ որ ինծի մասնաւորապէս յանձնա-
րաբեցին ձեզի գիմել:

— Ո՞վ յանձնարաբեց:

— Ալֆայի գինեպանը:

— Ա՛հ, այո՛, երկու տուզինայի չափ սագ ա-
ռաւ իզմէ:

— Աղուոր կենդանիներ էին: Ուրկէ առած
էիք:

Ի մեծ զարմացում ինծի, այդ հարցումը սաս-
տիկ բարկացուց խանութպանը:

— Ինծի նայեցէք, պարոն, ըստ գլուխը մէկ
կողմ ծռելով և բուռնցքը մէջքին վրայ, ի՞նչ ը-
սել կ'ուզէք կոր: Դարձուածքներով մի՛ խօսիք:

— Շատ պարզ է: Կ'ուզեմ գիտնալ թէ ո՞վ
ծախութ ձեզի «Ալֆա»ի տուած սագերնիդ:

- Լա՛ւ, չպիտի ըսեմ, լմեցա՛ւ;
 — Օ՛, հոգ չէ, բայց չեմ հասկնար թէ ատանկ
 ոչինչ բանի մը համար ինչու կը բարկանաք:
 — Զեղի ալ շարունակ եթէ ձանձրացնէին դուք
 ալ կը բարկանայիք ինծի չափ: Երբ կանխիկ դրա-
 մովս բան մը կը գնեմ, ա՛լ անոր խօսքը ըլլալու չէ:
 Բայց այդ օրէն ի վեր. «Ո՞ւր են սագերդ, որո՞ւ
 ծախեցիր սագերդ, ի՞նչ կ'արժեն սագերդ»էն զատ
 ուրիշ բան չիկայ: Ամէն մարդ այնքան զբաղած է
 իմ սագերդվա, որ կարծես թէ աշխարհիս մէջ ուրիշ
 սագ չիկայ:
- Ես ատ մարդոց հետ ո և է յարաբերութիւն
 չունիմ, ըստ Հոլմս անտարբեր կերպով: Եթէ ին-
 ծի պատասխանել չէք ուզեր, գրաւս կը կորպն-
 ցնեմ կը լմնայ: Բայց ես միշտ պատրաստ եմ
 իմ կարծիքս պաշտպանելու հաւի եալինի ինդիր-
 ներու մէջ, և հինգ ֆրանք գրաւ բռնեցի թէ այդ
 սագերը գիւղը մեծցած էին:
- Լա՛ւ, պարոն, գրաւնիդ կորսնցուցիք, ո-
 րովհետեւ քաղաքը մեծցած են, ըստ խանութ-
 պանը խօժոս ձայնով մը:
- Ասոր չեմ հաւատար:
- Գէշ կ'ընէք:
- Զիս չէք կրնար համոզել:
- Կը կարծէք ուրեմն որ տղայութենէս ի վեր
 մէջը մեծցած այս առուտառէս՝ դուք ինէ աւելի կը
 հասկնաք: Զեղի կ'ըսեմ որ «Ալֆա»ի ծախած սա-
 գերս քաղաքը մեծցած են:
- Զիս չպիտի կրնաք համոզել:
- Կ'ուզէք ինծի հետ ալ գրաւ մը բռնել:

- Դրամնիդ գրպաննուղ առնել է ատիկա,
 որովհետեւ ես ըստծո գիտեմ և իբաւունք ունենա-
 լուս ապահով եմ. բայց որպէս զի ուրիշ անգամ
 ձեզի յամառութենէ ետ կեցնեմ ոսկի մը գրաւ
 կը դնեմ:
- Խանութպանը բռնազրոսիկ դէմքով մը խըն-
 դաց.
- Պի՛լ, ըստ, տետրակները բեր:
- Տղեկը երկու տետրակ բերաւ, մէկը պզտիկ,
 չատ բարակ և միւլը խոչոր ու իւզոտ կռնակով,
 վաճառասեղանին վրայ դրաւ, լոյսին տակ:
- Լաւ, պարօն յամառ, ըստ մարդուկը, ես
 կը կարծէի որ խանութս սագ չէք մնացած, բայց
 հիմա պիտի տեսնաք որ գիմացս հատ մը կեցած
 է: Սա պզտիկ տետրակը կը տեսնէ՞ք:
- Տեսա՛յ:
- Ասոր մէջ բոլոր սագի հայթայթիչներուն
 ցանկը կայ: Հասկցա՞ք: Յետոյ սա Էջին վրայ գիւ-
 ղացիներուն անունները. իրենց անունին քովի
 թիւերը իրենց հաշիւին էջին թիւը կը ցուցնեն մայր
 հաշիւին մէջ: Հիմա սա կարմիր մատիտով գրր-
 ուած էջը կը տեսնէ՞ք. ատ ալ իմ քաղաքի հայ-
 թայթիչներուս ցանկն է, երրորդ անունը նայեցէք,
 բարձրաձայն կարդացէք, խնդրեմ:
- Տիկի՛ն Օքչօթ, 117, Պրիքսթըն Խօտ 249,
 կարդաց Հոլմս:
- Լաւ, հիմա մայր հաշիւին անցէք:
- Հոլմս 249 էջը բացաւ.
- Գտայ, տիկին Օքչօթ, 117, Պրիքսթըն
 Խօտ, հաւի և հաւկիթի հայթայթիչ:

— ի՞նչ է վերջին գնումս,
— 22 Դեկտեմբեր: Քսանը որս սագ՝ հատը 6
շիլինէն:
— Ճիբ ճիշդ, դտաք: Տա՞կը ինչ դրուած է:
— Ծախուած Ալֆայի գինեպանին, Պ. Ռեն-
տիկայթի, 12 շիլինէն:
— Հիմա ի՞նչ պիտի ըսէք:

Շերլօք Հոլմս շատ տիսուր դէմք մը առած
էր: Գրանցն ոսկի մը հանեց և զայն սեղանին
վրայ նետեց, խօսիլ չկարենալու աստիճան կատ-
դած մարդու մը դէմքով: Քանի մը մէթր անդին
փողոցի լամբարի մը տակ կեցաւ՝ ուղածին չափ
բայց լոկի ինդալու համար ըստ իր սովո-
րութեան:

— Երբ այս ձեւ կտրուած կողմնամօրուսներ
և գրանցն ալ քառակուսիաւոր թաշկինակ մը ու-
նեցող մարդու մը հանդիպիք, միշտ ուղածնիդ
կրնաք քաղել անկէ գրաւի մը միջոցաւ, ըստաւ:
Ես ապահով եմ որ հարիւր ոսկի դնէի այդ մար-
դուն աչքին տակ՝ չպիտի կրնայի այնքան կատար-
եալ տեղեկութիւններ քաղել իրմէ որ քա-
ղեցի գրաւին շնորհիւ: Էհ ուրեմն, Ուաթսոն,
հիմա կարծեմ մօտեցանք մեր քննութեան վախ-
ճանին և միակ բանը որ կը մնայ ընել տակաւին,
որոշելն է թէ ա՞յս իրկուն երթալ պէտք է տիկին
Օքչօթի թէ այդ այցելութիւնը վաղուան պահելու
է: Յայտնի է սա թերս մարդուն ըսածներէն թէ
ուրիշներ ալ կը հետաքրքրուին կոր այս ինդիրով
և պիտի ուղեի...:

Իր խորհրդածութիւնները յանկարծ ընդհատ-
ուեցան խոշոր աղմուկով մը որ մեր ելած խանու-

թէն կուգար: Ետ դարձանք անմիջապէս և տե-
սանք որ Պրիֆենրին դրանը մէջ կեցած՝ կատաղի
կերպով իր բռունցքը կը ցուցնէր պղտիկ մարդու
մը որու դէմքը լաւ չէր երեւար կախուած լամ-
բարին դեղնորակ լոյսովը:

— Ալ համբերութիւնս հատցուցիք դուն ալ,
սագերդ ալ, պոռաց: Սատանան տանի ձեզ
ամէնքդ: Եւ եթէ նորէն զիս ձանձրացնել դաք,
շունս վրանիդ կ'արձակեմ: Տիկին Օքչօթը հոս
չի բերէք, ես անոր խօսիմ: Ձեզի ի՞նչ կ'ըլլայ կոր
չեմ հասկնար. ձե՞նէ գնեցի ես սագերը:

— Ո՛չ, բայց ատով հանգերձ հատ մը կար որ
իմս էր, հծեց պղտիկ մարդուկը:

— Ան ատեն տիկին Օքչօթէն ուղեցէք:

— Ան ըստ որ ձենէ ուղեմ:

— Անանկ է նէ ուղած տեղէդ զնա պահանջէ,
ինձի՞ ինչ: Ալ կ'օգտէ, կառքդ քաշէ նայիմ:

Եւ կատալօրէն յառաջացաւ գէպի իր խօ-
սակիցը որ մութին մէջ աներեւութացաւ:

Շերլօք Հոլմս խոշոր քայլերով սահեցաւ պար-
տողներու մէջէն և պղտիկ մարդուն հասնելով ա-
նոր ուսին դպաւ: Այս վերջինը արագօրէն ինքն իր
վրայ դարձաւ և նշարեցի որ դեփ գեղին կարեր էր:

— Ո՞վ էք դուք, և ի՞նչ կ'ու զէք, հարցուց
դողդոջուն ձայնով մը:

— Կը ներէք, ըստա Հոլմս մեղրածորան ձայնով
մը, բայց պատահամեմ լսեցի սագ ծախաղին ձեր
ըրած հարցումները: Կը կարծեմ թէ ձեզի լրնամ
տեղեկութիւն տալ այդ մասին:

— Դո՛ւք, ո՞վ էք դուք և ի՞նչպէս կրնաք
ու է բան զիտնալ այդ գործին վրայ:



Դրիֆթերին, դրանք մեջ կեցած, կատաղի կերպով իր բռնեցը
կը ցուցիր . . . (էջ 27)

— Անունս Շերլօք Հոլմս է և եթէ ուրիշներուն չգիտցած բաները գիտեմ, ատ ձեր գործը չէ:

— Բայց այս խնդիրին վրայ բան մը չէք գիտեր:

— Ներկցէք, ամէն բան գիտեմ: Կը ջանաք

հասկնալ թէ ինչ եղած են Պրիքսթըն Ռոտ բնաւ

կող Տրկին Օքսօթի ծախած քանի մը սագերը, զորս

Պրիքինը անուն սագ ծախող մը գնեց և որմէ ալ

Պ. Ռոբինսոնի գնեց, Սլֆափ գինեպանը, զայն

ծախուլու համար այն յանձնախումբին որու անդամ

է Պ. Հենրի Պէյքը:

— Ահ, պարո՞ն, դուք ճիշդ ու ճիշդ իմ փընալուած անձս էք, զոչեց պլամիկ մարդը ձեռքերը թօթուելով տեսնդու կերպով մը: Զեմ կրնար բացատրել թէ այս գործը որ աստիճան զիս կը զբաղեցնէ:

Շերլօք Հոլմս հոնկէ անցնող կառք մը կանչեց.

— Այն ատեն աւելի լաւ է որ հանգիստ սենեակի մը մէջ խօսինք, քանի թէ այս բաց շուկային մէջ, ըստ Շերլօք Հոլմս, բայց կ'աղաչեմ որ նախ անուննիդ տաք ինձի:

Մարդը վայրկեան մը վարանեցաւ.

— Անունս Ռովէնսըն է, ըստ, քովնակի նայուածք մը նետելով:

— Ո՛չ, ո՛չ, ձեր ձշմարիտ անունը, ըստ Հոլմս անուշ ձայնով մը: Միշտ ձանձրացուցիչ կեղծ անունի տակ գործով մը զբաղիլ:

Սրիւնը խուժեց օտարականին տեգոյն երեսները:

— Լա՛ւ, ըստ, այն ատեն, ճշմարիտ անունս ձեմս Ռիտըն է:

— Ճիշդ ու ճիշդ, Քօզմօբոլիթէն պանդոկի ա-

ուաջնակարգ սպասաւոր։ Կառք մտէք խնդրեմ և
բոլոր ձեր զիտնալ փափաքած բաները պիտի ըսեմ
ձեզի։

Պղտիկ մարդը անշարժ կեցեր էր հոն՝ մեր եր-
կուքին նայելով՝ մերթ յուսալից և մերթ սարսա-
փահար նայուածքով մը։ Իմ վրաս մարդու մը առ-
պաւորութիւնը կ'ընէր որ չի զիտեր թէ զբժ-
բաղդութեան մը սպասելու է թէ երջանկութեան
մը։ Վերջապէս որոշեց կառքին մէջ մահել։ Կէս
ժամ վերջ վերադարձած էինք Պէյքը Աթրիթի
հիւրասրանը։ Ճամբուն ամբուջ աւուղութեան միւ-
ջոցին բառ մը իսկ չարտասանեցինք, բայց մեր
նոր ընկերոջ ազմկալից և կարծ չնչառութիւնը,
ձեռքերը տեւական կերպով ծալիելու և քակելու
ձեւը կ'ապացուցանէին թէ որչափ իր ջիղերը ձրգ-
առուած էին։

— Վերջապէս հասանք, ըստ Հօլմս զուար-
թօրէն երբ հիւրասրանը կը մտնէինք, առաս կրակ
վառելու օր է այսօր, կարծէք թէ սառեր էք,
Պարոն Ռիտըր, կ'աղաչեմ սա այսուը առէք։ Եթէ
կ'արտօնէք, գործի սկսելէ առաջ մուճակներս հագ-
նիմ։ Օն, հիմա ալ ձերն եմ։ Կ'ուզէք զիտնալ թէ
ինչ եղած են սագերը։

— Այո՛, պարոն։

+ Կամթէ՛ աւելի ճիշտը այդ սագը։ Կարծեմ
թէ մասնաւորապէս կը հետաքրքրուիք ձերմակ սա-
գով մը որու պոչին վրայ սև զիծ մը կար։

Ռիտըր յուզումէն կը դոզար։

— Ո՛հ, պարոն, գոչեց, կրնա՞ք ըսել թէ ինչ
եղած է այդ սագը։

— Հո՛ս է։

— Հո՛ս։

— Այո՛, թողէք որ նշանաւոր սագ մըն էր և չեմ
զարմանար որ մասնաւորապէս անով հետաքրք-
քրուիք։ Իր մահէն ետք, նմանը չտեսնուած ամե-
նասիրուն և ամենազեղեցիկ կապոյտ հաւկիթ մը
ածեց զոր թանգարանիս մէջ դրի։

Մեր հիւրը գեղեւեց աջ ձեռքովը շըմինէին
կառչելով։

Հօլմս իր գրամարկով բացաւ և ցուցուց կա-
պոյտ յակինթը որ հազար ու մէկ գոյներով կը
փալփու։

Ռիտըր հոն էր՝ կանգուն, դէմքը պրկուած,
աչքերը սեւեռած թանկագին քարին զոր չէր գի-
տէր թէ պէտք էր պահանջել թէ ոչ։

— Բաւական է ալ այս կատակերգութիւնը,
Ռիտըր, ըստ Հօլմս հանդարառութեամբ։ Օն, շրտ-
կուեցէք թէ չէ կրակարանին մէջ պիտի իյնաք։
Զօդնէք որ նստի, Ռւաթօրն։ Տակտին այնչափ
ապականած չէ որ ոճիր մը գործէ անփութօրէն։
Քանի մը կաթիլ օդի առեւէք իրեն որ ինքզինքը
դանայ։ Լաւ։ Հիմա քիչ մը մարդու կը նմանի
կոր։ Իրաւ որ ձշմարիտ վիժուկ մըն է։

Մեր հերոսը աշդարեւ մարելու մօտ էր, բայց
օղին քիչ մը գոյն առւաւ երեմներուն, և նստաւ
շմորած աչքերով իր խօսակցին նայելով։

— Այս գործին բոլոր շղթայումը զիտեմ իր
բոլոր ապացոյցներով, այնպէս որ ձեզի հարցընե-
լիքս քիչ մը բան է, չարունակեց Հօլմս։ Հակա-
ռակ առոր, աւելի լաւ է որ դուք ամէն բան
տեղն ի տեղը պատմէք ինձի իմ քննութիւնս կա-
տարեալ ընելու համար։ Ռիտըր, Մօրքասի կոմ-

սուհին կապոյտ յակինթին գոյութիւնը գիտէք՞ք :
— Քաթլուին Քիւզաքը խօսեցաւ ինծի անոր վրայ, ըստ խոպոտ ձայնով մը :

— Հասկցայ, կոմսուհին սենեկապանուհին :
Ու դուք չի կրցաք դիմադրել մէկ անդամէն և դիւրաւ հարստութիւն շահելու փորձութեան, թողէք որ ձենէ շատ աւելի արժող շատ մը մարդիկ ալ ատ փափաքք ունին : Միայն թէ դուք այդ նպատակին հասնելու համար ձեռք առած միջոցներնիդ շատ հոգատար կերպով չէք ընարեր . ինծի կը թուի թէ, Ռիտըր, ձեր մէջ պատուական սրբկայի մը ատաղձը կայ : Գիտէք որ այդ կապարագործը, Հօրնըր, այս տեսակ գործի մը մէջ արդէն բռնուած է ուրիշ անդամ և թէ կասկածները աւելի դիւրաւ իր վրայ պիտի ծանրանան : Ի՞նչ ըրիք :
Տիկինին սենեակին մէջ բան մը աւրեցիք կամաւ, դուք և ձեր մեղսակիցը Քիւզաք, և ճիշդ ու ճիշդ այդ գործաւորը փնտուել ու բերել տուիք : Յետոյ երբ մեկնեցաւ, գոհարեղէնի տուփը պարպեցիք, յետոյ պէտք եղած տեղը լուր տուիք և այդ խեղած մարդը ձերբակալեցին : Այն տեսն . . . դուք . . .

Ռիտըր յանկարծ գետին նետուեցաւ և ընկերոջս ծունդերուն փաթթուելով՝

— Աստուծոյ սիրուն, գթացէք իմ վրաս, գոչեց : Հօրս մօրս մտածեցէք . կեանքերնին պիտի խորտակուի խեղձերուն . մինչեւ հիմա բնաւ գէշ բան մը չեմ ըրած, կ'երդնում որ անդամ մն ալ ասանկ բան չպիտի ընեմ . կ'երդնում Աստուածաշունչին վրայ : Կը պաղատիմ, զիս դատարանին մի՛ յանձնէք, Քրիստոսի սիրուն, մի՛ ընէք այդ բանը :

— Նստեցէք, ըստ Հօլմս խոժոռ ձայնով մը . ի՞նչպէս կրնաք ատանկ շան պէս քծնիլ ու սողալ երբ բնաւ չխորհեցաք խեղած Հօրնըրին որ ամբաստանուածներուն աթոռին վրայ է հիմա՝ իր չգործած մէկ ոճիրին համար :

— Պիտի փախչիմ, Պ. Հօլմս : Այս երկրէն պիտի մեկնիմ : Այն ատեն իրեն դէմ եղած ամբաստանութիւնը ինքնին կ'ոչնչանայ :

— Հըմ, կը խօսինք այդ մասին . հիմա կ'ուզեմ սա խնդիրին ճիշդ պատմութիւնը իմանալ քենէ . ի՞նչպէս եղաւ որ սագ մը կլեց այդ քարը, և ի՞նչպէս այդ սագը շուկայ տարուեցաւ ծախուելու համար : Ճշմարտութիւնը ըսէք, ձեր պատութեան միակ յոյսն է ատիկա :

Ռիտըր լեզուն պաըտցուց իր չորգած շրթունքներուն վրայ :

— Պարոն, պատմեմ ձեզի ճիշդ ինչպէս որ պատահեցաւ, ըստ : Երբ Հօրնըր ճերբակալուեցաւ, մտածեցի անմիջապէս այդ քարը անհետացնել, ուրովհետեւ գիտէի թէ ոստիկանութիւնը իմ սենեակս ու վրաս պիտի խուզարիէ : Պանդոկին մէջ ապահով տեղ մը չկար : Գործ մը պատրուակելով դուրս ելայ ու քրոջս գացի : Օքչօթ անունով մէկուն հետ ամուսնացած է քոյրս ու Պրիքսթըն փողոցը կը բնակի, ուր սագեր կը պահէ ծախելու համար : Ինծի անանկ կուգար որ ձամբան տեսած բոլոր մարդիկս սատիկաններ են, և հակառակ գիշերը ցուրտ ըլլալուն քրախնքի կաթիլներ կը փայլէին ճակտիս վրայ : Քոյրս ինծի հարցուց թէ ինչո՞ւ այդչափ դեղնած էի, պատասխանեցի թէ պանդոկը աղամանդ մը գողցուած էր և ատոր համար

յուզուած էի : Յետոյ տանը ետեւի բակը գացի
և ծխելով մտածեցի ընելիքիս վրայ :

«Ժամանակին Մօտավի անունով բարեկամ մը
ունեցած էի , որ չարագործ մը գարձած էր և բանտ
մտած թէթընվիլի մէջ : Օր մը անոր հանդիպեր էի
և պատահմամբ խօսեր էինք այն միջոցներուն վը-
րայ , որոնցմով գողերը իրենց գողօնները կը յաջո-
ղին պահել ոստիկաններէն : Գիտէի թէ կրնայի իր
վրայ վստահութիւն ունենալ , որովհետեւ իր
գաղանիքներէն մէկ երկուքը իմացած էի . որոշեցի
ուրեմն երթալ գտնալ զինքը Հիւղըռնի մէջ և ի-
րեն խորհուրդ հարցնել , վստահ ըլլալով որ անիկա
ինծի միջոց մը պիտի ցուցնէր այդ թանկագին
քարը դրամի վերածելու :

«Բայց ի՞նչպէս կրնայի մինչեւ հոն երթալ ա-
ռանց արգելքի , որովհետեւ արդէն արիւն քրտինք
մտած էի պանդոկէն մինչեւ քրոջս գալու համար :
Ամէն վայրկեան կրնայի բռնուիլ ոստիկանութենէն
և խուզարկուիլ : Այս մտածմունքներուն մէջ էի ,
պատին կոթնած և անուշագիր կերպով սագերուն
նայելու զբաղած , երբ յանկարծ գաղափար մը ու-
նեցայ որով պիտի կրնայի ամէնէն վարպետ ոստի-
կանին բերանը բաց թողուլ :

«Քոյրս ինծի մէկ երկու շաբաթ առաջ ըստած
էր թէ կրնայի սագ մը ընտրել իր սագերէն ,
Ծնունդի առթիւ , և գիտէի թէ կը տիտ խօսքը կը
պահէր : Ուրեմն պէտք էր սագս հիմակուց առնել
և քարը անոր կլլել տալով անվտանգ հաս-
նիլ Հիւղըռն : Բայց ետեւը պղտիկ սենեակ մը
կար . հոն տարի այդ սագերուն ամէնէն խոշորներէն
մէկը : Ճերմակ սագ մըն էր պոչին վրայ սեւ դի-

ծով մը : Բոնեցի զայն և կտուցը բանալով , քարը
կոկորդին մէջ խոթեցի որչափ խորունկ որ կրցայ :
Թուչունը անգամ մը վեր նետուեցաւ և զգացի
քարին կոկորդն ի վար իջնելը . բայց այդ պահուն
կենդանին սկսաւ թեւերը զարնել և քոյրս աղմուկը
լսելով բակ վաղեց . ետիս դարձայ հետը խօսելու
համար և ահա սագը փախաւ ձեռքէս ու միւս-
ներուն խարնուեցաւ :

— Ի՞նչ կ'ընէիր այդ սագին , ձեք , ըստ
քոյրս :

— Ինծի սագ մը չէի՞ր խոստացած Ծնունդին
համար : Կը նայէի կոր որ ամէնէն խոչորը որն է :

— Օչ , ըստ քոյրս , մենք քուկդ զատած
ենք : Սա վարը կեցող խոչոր ճերմակն է : Ամէնը
քսանը վեց հատ է , մէկը քեզի համար , մէկը մեզի
և երկու երկոտասանեակն ալ ծախուելու համար :

— Ծնորհակալ եմ , Մաճճի , ըսի իրեն , բայց
եթէ քեզի համար վնաս չունի , վայրկեան մը ա-
ռաջ ձեռքս եղածը կը նախընտրեմ :

— Միւսը գոնէ գոնէ երեք քիլօ աւելի ծանր
է , մասնաւորապէս քեզի համար գիրցուցած ենք
անիկա :

— Հոդ չէ , ես իմս կ'ուզեմ և հիմա իսկ պիտի
առնեմ տանիմ զայն :

— Դուն գիտես , ըստ քոյրս բարկութեամբ ,
Ո՞րն է ուզածդ :

— Սա ճերմակը որու պոչին վրայ սեւ գիծ մը
կայ և որ հոն միւսներուն մէջաեղը կեցեր է :

— Լա՛ւ , մորթէ և տար :

Երկար բարակ չսպասեցի որ աղաչէ և թրո-
չունը առի Հիւղըռն տարի : Մեղսակցիս պատմեցի

ըրածս, որովհետեւ այդ տեսակ պատմութիւններէն հաճոյք կը զգար: Լալու աստիճան խնդաց: Դասակ մը առինք և սագին փորը բացինք: Բայց արիւնս սառեցաւ երակներուն մէջ երբ կենդանին փորին մէջ ուեւէ հետք չտեսայ գոհարէն: Սարսափելի սիսալ մը գործած էի ուրեմն:

«Անմիջապէս քրոջս տունը վազեցի և բակը գացի. մէկ սագ մը իսկ չէր մնացած:

— Ուր գացին սագերդ, Մաճճի, պոռացի:

— Ծամսեցի գնաց:

— Որո՞ւ:

— Քօվընդ Կառարնի շուկան Պ. Պոիքինրիճի:

— Ուրիշ մըն ալ կա՞ր պոչին վրայ սեւ գիծով:

— Այս՝, ձէք, և այնքան կը նմանէին իրարու որ բնաւ չէի կրնար իրարմէ զանազանել:

Այն ատեն ամէն բան հասկցայ և կրցածիս չափ արագ վազեցի այդ Պոիքինրիճին, բայց ամէնը մէկ ծախեր էր և չէր ուզեր ըսել թէ սրո՞ւ: Դուք ալ լսեցիք զինքը այս գիշեր: Ամէն իրկուն ալ նոյն անուշ կերպով պատասխան կուտայ: Բոյցըս կը կարծէ թէ խենդեցած եմ: Երբեմն ես ալ կը հաւատամ: Ու հիմա գող մը եղած եմ առանց գոնէ իմ պատիւիս փոխարէն շահածս կարենալ վայելելու: Աստուած ողորմի ինձի:

Սկսաւ լալ և դէմքը ծածկեց ձեռքերուն մէջ:

Երկար լուսութիւն մը յաջորդեց այս պատմութեան, լուսութիւն մը որ երբեմն կը խանգարուէր մեր խօսակցին հեւքոտ չնշառութեամբը և Հօլմսի մատներուն սեղանին եզրին զարնուելով հանած կանոնաւոր ձայնովը: Յետոյ բարեկամս ոտքի ելաւ և գուռը բացաւ:

— Դուրս ելէք, ըսաւ:

— Ի՞նչ, պարոն, Աստուած օրհնէ ձեզ:

— Բառ մը իսկ մի աւելցնէք: Դուրս ելէք:

Լուռ՝ ոստում մը միայն ըրաւ, սանդուղներէն վար գլորեցաւ, դուռը ուժգին կերպով քաշեց և իր քայլերուն ձայնը լսեցինք սալայատակին վրայ. յետոյ ամէն բան լոեց:

— Վերջապէս, Ուաթսըն, ըսաւ Հօլմս իր հողէ ծխպամործը ձեռքը առնելով, ես ոստիկանութեան կողմէ չեմ վարձուած իր անբաւականութիւնը դարմանելու համար: Եթէ Հօռնը վասնգի մէջ ըլլար, այդ տարբեր, բայց այս մարդուկը անգամ մըն ալ իրը վկայ չպիտի ներկայանայ և ամբաստանութիւնը ինքնիրեն պիտի իյնայ: Եւ ենթադրելով նոյնիսկ որ ոճրագործ մը փակցուցի, թէրեւս հոգի մը ազատեցի: Այս մարդը ալ գողութիւն չպիտի ընէ: Շատ վախցաւ: Եթէ հիմա թիարանի դատապարտուի, ապագային կախաղանի արժանի մէկը պիտի ըլլայ: Թող որ հիմա ներողամտութեան եղանակն է: Դիպուածը մեր ճամբուն վրայ դրաւ ամէնէն աւելի եղական և անհաւատալի խնդիրներէն մին. ատիկա լուծած ըլլալն իսկ հաճոյք մըն է: Եթէ ուզեք բարութիւնը ունենալ զանգակը զարնելու, առքթօռ, նոր փնտատուքի մը պիտի սկախնք, որու մէջ եւս գլխաւոր դերակատարը թռչուն մըն է:



ՏՈՔԹ. ՌՕՅԼՕԹԻ ՌՃԻՐԸ



Երբ աչքէ կ'անցնեմ իմ ծանօթագրութիւններս
այն եօթանասուն հետաքրքրական դատերու մա-
սին որոնց միջոցին ամբողջ ութը տարի իմ բարե-
կամիս Շէրլօք Հօլմսի գործելակերպը ուսումնասի-
րեցի, անոնց մէջ շատեր կը գտնեմ որոնք բոլորովին
եղերական են, մէկ քանիներ՝ որոնք ծիծաղաշարժ
են, ու մեծ թիւով մըն ալ պարզապէս սովորա-
կանէ դուրս խնդիրներ. բայց ատոնց և ոչ մին հա-
սարակ բան մըն է, և ատոր ալ պատճառը սա է
որ բարեկամս, աւելի արուեստին սիրուն քան
դրամ վաստկելու համար աշխատող մը ըլլալուն,
երբէք չէր սկսեր ուէ հետազօտութիւն եթէ երբէք
անկէ արտասովոր և նոյն իսկ գերբնական բանի մը
հոար չառնէր: Եւ սակայն բոլոր այս այլազան
դէպքերուն մէջ ոչ մէկը ինծի այնչափ առողջուն
կ'երեւայ ինքնատպութիւնով որչափ այն դէպքը
որ Սըրբէյի մէկ քաջածանօթ ընտանիքին՝ Սթօք
Մօրէյնցի Ռոյլօթներուն կը վերաբերի:

Հոս պատմելիք եղելութիւններս պատահած
են Շէրլօք Հօլմսի հետ իմ մտերմութեանս առաջին
օրերուն, երբ երկուքս ալ ամուրի, միասին մէկ
տուն կը բնակէինք Պէյքը Սթրիթի մէջ: Կրնայի

աւելի կանուխ հրատարակել ասոնք, եթէ գաղտնի պահել խոստացած չըլլայի, և տակաւին անցեալ ամիս միայն արտօնութիւն ունեցայ հրատարակելու՝ դլխաւոր դերակատարին մահուամբը: Ուրեմն ժամանակը եկած է ծանօթացնելու հասարակութեան այս եղելութիւնները, որովհետեւ ստոյգ ալլբիւրէ իմացայ թէ Տօքթօր Կրիմըսպի Ռոյլօթի մահուանը վրայ այնպիսի զրոյցներ կը պատին որ շատ աւելի լուրջ հանգամանք մը կուտան ինդրին քան ինչ որ չունի իրօք:

1883 ապրիլի սկիզբներն էր որ առառու մը արթննալով Շէրլօք Հոլմսը տեսայ անկողնիս վերեւը տնկուած՝ բոլորովին հագուած վիճակով: Սուվորաբար կանուխ ելլոր չէր, և որովհետեւ շրմինէին վրայի ժամացոյցը հազիւ եօթը քառորդ անցած ցոյց կուտար, զարմանքով և քիչ մըն ալ յանդիմանութիւնով նայեցայ անոր, քունիս մէջ զիս խռոված ըլլալուն համար, զիս, սովորամոլ մարդս:

— Զեղ արթնցնելուս շատ կը ցաւիմ, Ուաթսոն, ըստ, բայց այս առառու ամէնքս ալ այսպէս ըրած ենք: Տիկին Հուտարն ելաւ նախ, և որովհետեւ մէկէն ի մէկ ստիպուեր էր անկողնէն ցատկել վրէքը ինէ առաջ զիս արթընց ցընելով, ու ես ալ... ձենէ կ'առնեմ վրէժս:

— Ի՞նչ կայ, կրա՞կ կայ:

— Ոչ, յաճախորդուհի մըն է, մանկամարդ աղջիկ մը որ ծայրահեղ խոսված վիճակով մը ներկայացեր է հոս և անզատառ ուզեր է զիս տեսնել: Սրահը կը սպասէ կոր: Արդ, երբ մանկամարդ աղջիկ մը այս ժամանակ մայրաքաղաքին փողոցները կը թափառի մինակը, և տակաւին քուն ու-

նեցող մարդիկը կ'արթնցնէ, ատ կը նշանակէ թէ չափազանց ստիպուական բան մը ունի հաղորդելու: Եթէ բերածը ուսումնասիրելու արժանի շահեկան խնդիր մըն է, ապահով եմ որ սկզբնաւորութենէն իսկ պիտի ուզէք անոր հետեւիլ: Ատ է որ ձեզ արթնցնելու գաղափարը տուաւ ինձի որպէս զի առիթը չի կորանցնէք:

— Արդարեւ, սիրելիս, շատ պիտի ցաւէի եթէ փախցնէի:

Ոչ մէկ բան այնքան կը յանկուցանէր զիս, որքան հետեւիլ Հոլմսի՝ իր արհեստին վերաբերաղ խուզարկութիւններուն մէջ և սքանչանալ իր այնքան թափանցող որքան արագ հետեւութիւններուն վրայ, որոնց միջոցով իրեն քննութեան յանձնուած, խնդիրները կը լուսաւորէր: Շտապով հագուեցայ, և քանի մը վայրեկանէն բարեկամիս քովի էի արդէն սրահին մէջ:

Հոն ներկայ էր նաեւ սեւեր հագած կին մը, երեսը թանձր քօղով մը ծածկած, որ մեզ տեսնելով ոտքի ելաւ աթոռէն զոր պատուհանին մօտ տեղաւորած էր:

— Բարի լոյս, տիկին, ըստ Հոլմս սրտագին: Անունս Շէրլօք Հոլմս է, և ահաւասիկ տօքթօր Ուաթսոն, իմ մտերիմ բարեկամս և ընկերակիցս որու առջեւ կրնաք այնչափ ազատօրէն խօսիլ որչափ իմ: Ա՛, շատ ուրախ եմ որ Տիկին Հուտարն խելք ըրեր ու կրակ է վառեր: Բարութիւնը ունեցէք անոր մօտ գալու: Գաւաթ մըն ալ թէյ կ'ըսեմ ձեզ, որովհետեւ կը տեսնեմ որ ցուրտէն կը դողդղաք կոր:

— Ցուրտէն չէ որ կը դողամ, ըստ ցած ձայնով կինը, կրակին մօտ գալով:

— Ի՞նչէն հապա :

— Վախէս, Պարոն Հօլմս, նոյն իսկ սարսաւիէս պիտի ըսէի :»

Ս.յս բառերուն վրայ վեր առաւ քօղը, և կրցանք տեսնել թէ իրապէս խղճալի ու խռոված վիճակի մը մէջ կը գտնուէր. դիմագիծերը կծկուեր էին. մորթը մեռելի գոյն առեր էր և աչքերը՝ անհանգիստ ու սարսափահար՝ շմորեր էին հալածուած կենդանիի մը աչքերուն նման։ Դրսերեւոյթը երեսուն տարու կնոջ մը դրսերեւոյթն էր, բայց մազերը ժամանակէն առաջ ճերմկնալու սկսեր էին և ամբողջութեամբը. անհունապէս յոգնած արտայայտութիւն մը ունէր։ Հօլմս այս ամէնը աչքի միակ արագ ու թափանցող ակնարկով մը տեսեր էր։

«Մի վախնաք, ըսաւ սիրալիր շեշտով մը, դէպի անոր ծուելով ու թեւին զարմելով, ամէն բան շուտով կը լուսաբանենք հիմա, ապահով եմ։ Կարծեմ երկաթուղիով եկաք։

— Կը ճանչնա՞ք կոր զիս արդէն։

— Ոչ, բայց դարձի տումսակնիդ աչքիս զարկաւ ձեր ձախ չհաշոցին մէջ։ Կ'երեւայ կանուխ ճամբայ ելեր էք, տօկ-քառթ կոչուած կառք մը նստեր էք երկար ատեն, ու գէշ ճամբաներով եկեր էք մինչեւ կայարան։

Կինը ընդուստ վեր ցատկեց և ապշահար՝ ընկերովս նայեցաւ։

— Հոստ գաղտնի ոչինչ կայ, սիրելի տիկին, ըսաւ Հօլմս ժամտուն։ Ձեր ժաքէթին ձախ թեզանիքին վրայ եօթը տեղ ցեխ ցատկեր է, նոր նոր. և մինակ տօկ-քառթերն են որ այս կերպով կ'աղտոտեն, մանաւանդ երբոր կառապանին ճախ կողմը նստած ըլլաք։

— Ինչ որ ալ ըլլայ ձեր տրամաբանութեան եղանակը, ճիշտ գուշակեցիք, ըսաւ։ Ժամը վեցէն առաջ մեկնեցայ տունէն, վեցը քսան անցած կիթէրնէտ եկայ, և առաջին թրէնով հասայ Վաթէրլօ։ Ալ չեմ կարող գիմանալ, պարոն, կը զգամ որ իննթենամ պիտի եթէ այսպէս շարունակէ։ Մէկը չունիմ որու գիմեմ, ոչ մէկը բացարձակապէս, և այն միակ անձը որ ինձմով կը շահաքրքուի, երիտասարդ մը, շատ թեթեւ օգնութիւն մը միայն կարող է տալ ինձի։ Ձեր մասին, Պարոն Հօլմս, ինձի Տիկին Ֆարինթօչն է որ տեղեկութիւն տուաւ, այն՝ որու այս տեսակ գժուար պարագայի մը մէջ օգնութեան հասաք։ Ինք արւաւ ձեր հասցէն։ Օ՛հ, պարո՞ն, կը կարծէ՞ք որ ինձի ալ պիտի կրնաք օգնել, կամ գոնէ լոյս մը սփուել զիս շրջապատով քառսին վրայ։ Հիմակուհիմա ձեր ծառայութիւնները չեմ կարող վարձատրել, բայց երկու երեք տմիսէն երբ ամուսնանամ, այն ատեն հաբստութիւնս պիտի կրնամ ուղածիս պէս գործածել և պիտի տեսնէք թէ ապերախտ մը շեմ ես։»

Հօլմս դրասեղանին դարձաւ և գրպանի տետրակ մը հանելով թերթել սկսաւ։

— Ֆարինթօշ ըսաւ, ա՛հ, այո՛, միտքս եկաւ. արեւակնէ խոյրի մը վրայ էր ինդիրը։ Կարծեմ ձեր ժամանակը չէր ան. Ուաթմըն։ Կրնամ ձեզ ապահովցնել, տիկին, որ երջանիկ պիտի ըլլամ ձեր ինդիրին յատկացնելով ժամանակս, ինչպէս յատկացնի ժամանակով ձեր բարեկամուհին։ Վարձատրութեան մասին չի խօսինք, կ'աղաշեմ, իմ գործս իր մէջ ունի արդէն իր վարձատրութիւնը,

ազատ էք, երբ յարմար դատէք, ծախքերս միայն վճարելու յետոյ, եթէ երբէք ընեմ: Ու հիմա, պիտի ինդրեմ ձենէ որ ձեր ինդրիրը բացատրէք ինծի առանց մոռնալու ո և է մանրամասնութիւն որ կարենայ լուսաբանութիւն մը տալ մեզի:

— Աւագ, պատասխանեց այցելուհին, իմ կացութեանս սարսափը ճիշդ ու ճիշդ այն բանէն յառաջ կուգայ որ իմ վախերս այնչափ տարտամ են և կասկածներս այնչափ տկար, պիտի ըսեմ նոյն իսկ այնչափ տղայական հիմերու վրայ հաստատուած, որ այն անձն իսկ, ուրկէ պաշտպանութիւն և խորհուրդ ինդրելու իրաւունք ունիմ, բոլոր ատոնք զղային կոնջ երեւակայութիւններու արդիւնք կը սեպէ: Որոշ չըսէր ատիկա, բայց իր միսիթարող խօսքերէն և գթութիւնով լեցուն ակնարկներէն կը գուշակեմ: Բայց ինծի ըսին, Պարոն Հոլմս, թէ մարդկային սիրտին խորը գիտէք կարդալ դուք և թերեւս պիտի կրնաք խորհուրդ մը տալ՝ ինծի սպառնացող վասնգներուն առջեւ:

— Ամրող ականջ կտրած եմ, տիկին:

— Անունս Հէլլէն Սթօնըր է, և կ'ապրիմ խորթ նօրս հետ, որ Անդլիոյ ամէնէն հին ընտանիքներէն մէկուն, Սթօք Մօրէնի Ռոյլօթներուն, որոնք Սրբակի արեւմտեան սահմանածայրերուն վրայ հաստատուած են, վերջին շառաւիզն է:

Հոլմս գլխովը նշան մը ըրաւ՝ « այդ անունը ինծի ծանօթ է», ըսելու պէս:

Եղաւ ժամանակ մը որ այդ ընտանիքը Անդլիոյ ամէնէն հարուստներէն մին էր և իր կալուածները հիւսիսային կողմէն մինչև Պէրքշայր և արեւմուտքէն մինչեւ Հէմբշայր կը տարածուէին:

Բայց անցեալ դարուն, իրարու ետեւէ շռայլներու և ցոփակեացներու չորս սերունդներ իրարու յաջորդեցին, և տանը վերջնական կործանումը խաղամոլ մը ի գլուխ հանեց ինաւմապետութեան շրջանին: Բան մը չի մնաց իրենց հողերէն, բացի քանի մը արտավար հողէ և երկու հարփուր տարուան հին տունէն, որ իր կարգին գրաւի դրուած էր այնչափ որչափ կարելի է դրուիլ: Վերջին տանուտէրը իր կործանած ազնուականի թշուառ կեանքը քաշքչեց հոն, մինչեւ իր մահը. բայց իր միակ որդին, խորթ հայրս, հասկցաւ որ ինչ ձեւով ալ ըլլար պէտք էր ազատիլ այդ վիճակէն: Ազգականէ մը փոխառութիւն մը կնքեց, բժշկութեան հետեւեցաւ, և կալկաթա մեկնեցաւ, ուր արհեստին մէջ ունեցած ճարպիկութեանը և իր ուժեղ բնաւորութեանը չնորդիւ, ազուոր անուն մը շինեց իրեն: Բայց անգամ մը իր տանը մէջ գործուած գողութեան մը համար չափազանց բարկացած, բռունցքի հարուածով մը սպաննեց իր հոգիկ պանդոկապետը, և քիչ մնաց որ մահուան դատապարտէր: Երկար տարիներ բանտը պառկեցաւ և Անդլիա վերադարձաւ. դառնացած ու մարդատեաց:

« Տօքթէօռ Ռոյլօթ Հնդկաստան գտնուած ատեն ամուսնացեր էր մօրս հետ, Տիկին Սթօնըր, որ տակաւին մանկամարդ՝ այրի մնացած էր հազարապետ Սթօնըրէն, Պէնկալի թնդանօթաձիգներու խումբէն: Բոյրս ձիւլիս և ես երկուորեակներ էինք և հազիւ երկու տարու կափնք մօրերնուս այս երկրորդ ամուսնութեան պահուն: Մայրս հարուստ էր, հազար սթէրլին եկամուտ ունէր և իր հարստութիւնը Տօքթէ Ռոյլօթի կտակեց պայմա-

նով որ մեզ իր քովը պահէ և մեր ամուսնանալու պարագային ի՛ր որոշած եկամուտը յատկացնէ մեզ : Մեր Անգլիա վերադարձէն քիչ ժամանակ յետոյ, մայրս Քիոլի մօտ երկաթուղիի արկածի մը մէջ մեռաւ, ասկէ ութ տարի առաջ : Այս վայրկեանէն, Տր. Ռոյլօթ ալ ո և է ջանք չրբաւ լօնտօնի մէջ յաճախորդներ գտնելու և մեզ երկուքս միասին առաւ և Սթոյք Մօրէնի իր տունը բերաւ : Մօրս մեզի ձգած հարսաւոթիւնը առատօրէն կը բաւէր մեր պէտքերուն և հաւանական չէր երեւար որ մեր երջանկութեան ո և է խոչընդու սպառնար երբէք :

«Բայց յանկարծ մեր խորդ հօրը բնութիւնը սարսափելի կերպով վոխուեցաւ : Փոխանակ բարեկամներ ստեղծելու իրեն և այցելութիւններ փոխանակելու իր դրացիներուն հետ որոնք սքանչացած էին Սթոյք Մօրէնի Ռոյլօթներէն մէկուն ընտառնեկան հին տունին մէջ նորէն տեղաւորութիւն տեսնելով, փակուեցաւ հին տանը մէջ և հազիւ երեւնի դուրս ելաւ հոնկէ, ան ալ վայրագօրէն կուուելու համար ճամբան հանգիպած մարդուն հետ : Յիմարութեան մօտեցող բուռն բնաւորութիւն մը արդէն ժառանգական բան էր իր ընտառնիքին էրիկ մարդոցը մէջ և կը կարծեմթէ արեւադարձներու տակ իր երկար բնակութիւնը ալ աւելի զարգացուցած էր իր մէջ այդ տրամալրութիւնը : Քանի մը անգամներ ցաւալի կոխւներ տեղի ունեցան, որոնց հետեւանքով երկու անգամ դատավարտութիւն կը եց ոճարադատ ատեանէն . գիւղին սարսափը դարձաւ, ալ այնպէս որ մօտեցած տաեն մարդիկ սարսափահար փախան, որովհետեւ սոսկալի ալ ուժով է և ինքնինքը կը կորսնցնէ բոլորովին երբ բարկանայ :

«Դեռ անցեալ շաբթու, երկաթագործը բռնեց կամուրջին վրայէն գեալը նետեց և հազիւ հասարակային գայթակղութեան մը առջեւը առի բոլոր հաւաքել կրցած դրամս գոհին տալով : Գնչուներէն զատ ոչ մէկ բարեկամ ունի . այս թափառաշրջիկներուն թոյլ տուած է վրան զարնելու իր քանի մը արտավար տարածութեամբ մացառներով ծածկուած հողին վրայ որ ընտանիքէն մնացած իր միակ ժառանգութիւնն է, ատոր փոխարէն ատոնց ասպնջականնութիւնը կ'ընդունի անոնց վրաններուն տակ, և երբեմն շաբաթներով հետերնին միասին կը ճամբորդէ : Քանի մը տեսակ հնդկական կենդանիներու նկատմամբ ալ՝ զորս բարեկամ մը զրկած էր իրեն, մոլեզին սէր մը ունի և այս պահուած յովազ մը և բարուէն կոչուած կապիկ մը ունի որոնք ազատ կը պտաին և որոնցմէ գիւղացիները այնքան կը սարսափին որչափ անոնց տիրոջմէն :

«Յոլոր այս բաներէն ալ գիւրաւ կրնաք հետեւցնել թէ ձիւիք քոյրս ու ես կեանքերնուս մէջ մեծ հաճոյք մը չունէինք : Ոչ մէկ սպասաւոր կը նայինք պահել և երկար ժամանակ ստիպուած եւ զանք մենք մեր ձեռքով ծառայելու մեզի : Քոյրս հազիւ երեսուն տարու էր երբ մեռաւ, և սակայն մազերը սկսեր էին ճերմկիլ, ինչպէս իմիններս :

— Մեռած է ձեր քոյրը :

— Այո՛, ձիշդ երկու տարի է, և իր մահուած վրայ է որ խօսիլ կ'ուզեմ ձեզի հետ : Կը հասկնաք հարկաւ, թէ մեր այս կեանքին մէջ, որչափ քիչ առիջներ կ'ունենայինք մեզի տարեկից և մեր դասակարգէն եղող անձեր տեսնելու : Բայց մօրաքոյր մը ունէինք, Օրիսրդ Հօնո-

բիւ Ուէսթֆէլ, որ Հարրումի մօտ կը բնակի, և
երբեմն երբեմն թոյլառութիւն կը ստանայինք եր-
թալ կարծ այցելութիւն մը տալու անոր: Ծնուն-
դի տօնի օրերը ձուլիս հոն անցուց և հոն հան-
դիպեցաւ կէս ամսական առնող նաւատորմիղի տե-
ղակալի մը, որու հետ նշանուեցաւ: Վերադարձն
խորթ հայրս իմացաւ այս նշանախօսութիւնը և
ո և է առարկութիւն չըրաւ, բայց ամուսնութեան
համար որոշուած օրէն ճիշդ տամնրինդ օր առաջ
տեղի ունեցաւ այն գարնուրելի տրամը որ զիս
զրկեց իմ միակ ընկերունիէս»:

Եէրլօք Հօլմա բոլոր այս պատմութեան ըն-
թացքին իր աթոռին յենարանին կրթնած մնացած
էր, աչքերը գոց ու գլուխը բարձրկի մը յենած,
բայց պատմութեան այս կէտին աչքերը կէս մը
բացաւ և այցելուին վրայ ակնարկ մը նետեց:

— Բարի եղէք շատ որոշ մանրամասնութիւն-
ներ տալու, ըստ:

— Խիստ գիւրաւ, որովհետեւ այդ գարնուրելի
գիշերուան ամէն մէկ վայրկեանը յիշողութեանս
մէջ անջնջելիօրէն քանդակուած է: Ինչպէս ըսի
բնակարաննիս շատ հին է, և անոր մէկ թեւին
մէջ միայն կը բնակինք. ննջասենեակները գետ-
նայարկը կը գանուին, և սրահները կեղրոնական
տաղաւարին մէջ: Առաջին սենեակը տօքթօռ Ռոյ-
լօթինն էր, երկրորդը քրոջս, և երրորդ սենեակը
իմս: Ասոնք իրարու մէջ գուռ չունին, բայց ա-
մէնքն ալ միեւնոյն նրբանցքին վրայ կը բացուին:
Լաւ կը հասկցնմամ կոր ըսածներս:

— Խիստ լաւ:

— Այս երեք սենեակներուն պատուհաները

մարգագետնին վրայ կը նային: Այդ աղետալի
գիշերը, ուր քոյրս մեռաւ, Տօքթօռ Ռոյլօթ կա-
նուխ գնաց իր սենեակը, բայց չի պառկեցաւ, ո-
րով հնատեւ քոյրս ձուլիս յանկարծ ինքզինքը ան-
հանգիստ զգաց հնդկական ծանր սիկառներու հո-
տէն զորս տօքթօռը սովորութիւն ունէր ծխելու:
Անոր համար ալ ելաւ իր սենեակին ու քովս ե-
կաւ, բաւական մը մնաց ու միասին իր ամուս-
նութեան վրայ շաղակրատեցինք: Ժամը տամնը-
մէկին սուքի ելաւ մեկնելու համար, բայց դրան
վրայ կանգ առնելով

— « Հա՛, աղէկ միտքս ինկաւ, Հէլէն, կէս գի-
շերները սուլելու մը ձայն կը լսե՞ս կոր բնաւ:

— « Բնա՛ւ, պատասխանեցի:

— « Կ'ենթագրեմ թէ հաւանական չէ որ
դուն սուլես քնացած ատենդ, չէ՞ :

— « Ապահովաբար, բայց ինչո՞ւ կը հարցնես:

— « Որովհետեւ, սա վերջին օրերս, առար-
ւան ժամը երեքին մօտերը, ամէն գիշեր, տկար, և
սակայն որոշ սուլելու մը ձայն կը լսեմ: Քունս
շատ թեթեւ է, և կ'արթննամ կոր: Զեմ կրնար
կոր հասկնալ թէ ուրկէ կուգայ այդ ձայնը, քովի
սենեա՞կէն է թէ մարգագետնին: Կ'ուզէի գիտնալ
թէ դուն ալ կ'իմանա՞ս կոր այդ սուլումը:

— « Ո՛չ: Հաւանականաբար պարտէզին մէջ
վրանող գնչուներունը սիմափ ըլլայ:

— « Կարելի է: Եւ սակայն, եթէ պարտէզին
մէջէն կուգայ, զարմանալի է որ դուն ալ ինծի պէս
չես լսեր այդ սուլումը:

— « Այս, բայց գիտես որ իմ քունս քուկի-
նիդ չափ թեթեւ չէ:

— «Օ՞հ, թողէք որ մեծ կարեւորութիւն մը չունի, աւելցուց ժպտելով։ Յետոյ դուրս եւլաւ, և վայրկեան մը ետք լսեցի որ բանալիով կը դոցէր իր դուռը։

— Իրա՞ւ, ըստ Հօլմս, ամէն գիշեր այդպէս կը կղպէ՞ք ձեր դուռը։

— Միշտ։

— Ի՞նչու։

— Կարծեմ ըսի որ տօքթօրը յովազ մը և կապիկ մը ունէր, հետեւաբար մինչեւ որ դուռներնիս չի կղպէինք ինքնինքնիս ապահով չէինք զգար։

— Հասկնալի է, շարունակեցէք, կ'աղաւեմ։

— Այդ գիշերը չկրցի քնանալ։ Դժբաղդութեան մը տարտամ մէկ նախազգացումը կը ճընչէր վրաս։ Բոյրս ու ես, կը յիշէք հարկաւ, երկւորեակներ էինք և գիտէք անշուշտ թէ ի՞նչ նուրբ կապեր իրարու կը միացնեն իրարու այսչափ մօտ եղող հոգիները։ Դուրսը սարսափելի օդ մը կար։ Հովք յորձանապտոյտ կը սուլէր և յորդ անձրեւ մը կուգար պատուհաններուն վրայ կը փշուէր։ Յանկարծ, փոթորիկին գոռում գոչումին մէջ, խելայեղ կնոջ մը յուսահատական ճիշը լսեցի ու ճանչցայ քրոջս ձայնը։ Անկողնէս վար նետուեցայ, շալ մը առի վրաս ու նրբանցքին մէջ խոյացայ։ Ճիշդ դուռը բացած վայրկեանիս էր որ, լսել կարծեցի քրոջս նկարագրածին նմանող թեթեւ սուլում մը և վայրկեան մը յետոյ լսեցի նաեւ հնչուն ձայն մը որպէս թէ մնտաշ զի կոյտ մը գետին իյնար։ Յետոյ քրոջս դուռը դանդաղօրէն բացուեցաւ։ Զարհուրած կանգ առի

չգիտնալով թէ ի՞նչ պիտի ըլլար ու դրան այդ բացուածքին վրայ, նրբանցքին կանթեղին լոյսով տեսայ բուն իսկ քոյրս, որ երեսը տոսկումէն դեփ գեղին կարած, օգնութեան կանչելու պէս շարժումներ կ'ընէր և գինով մարդու մը պէս կը տատանէր։ Վաղեցի քովը, թեւերուս մէջ առի, բայց ծունդերը կթուուեցան և գետին ինկաւ։ Սարսափելի չարչարանքներու մէջ կը գալարուէր և անդամները զարհուրելի կերպով կը ցնցուէին։ Նախ կարծեցի թէ չի ճանչցաւ զիս, բայց երբ վրան ծուցայ, այնպիսի ձայնով մը պոռաց զոր երբեք չպիտի կրնամ մոռնալ։ «օ՞հ, Աստուած իմ, Հելէն։ Երիգն էր, կէտկիտաւոր երիզը⁽¹⁾։» Ուրիշ բան մըն ալ պլատի ըսէր, և իր ձգտուած մարմինը կարծես տօքթօռին սենեակին պատը ծակել անցնիլ կ'ուզէր, բայց նոր ցնցում մը զինքը բռնեց ու ալ չկրցաւ խօսիլ։ Նրբանցք խոյացայ, խորթ հայրս կանչելով, և տեսայ որ գիշերազգեստ մը հագած աճապարանքով իր սենեակին դուրս կ'ելլէր։ Երբ քրոջս քով դարձանք, ինքնինքը կորսնցուցեր էր ան, Տօքթօրը շրթունքներուն վրայ քանի մը կաթիլ քօնեակ կաթեցուց և մարդ զրկեց գիւղին բժիշկը բերելու, բայց մեր բոլոր ջանքերը պարապլ գացին։ Կեանքը հետզհետէ լքեց զինքը և մեռաւ առանց ինքնինքը գտնելու։ Այսպէս եղաւ իմ սիրելի քրոջս սարսափելի վախճանը։

(1) Հոս բնագիտն մէջ բառերու կրկին տառում մը կայ, զոր կաթելի չէ հայացնել. հանգանակ բառ թէ խումբ կը նշանակէ եւ թէ կապ, երեկ։ Պատմութեան ընթացքին յայտնի պիտի ըլլայ թէ այս երկրորդ իմտասով առնելու է նորատի տղջկան արձակած աղաղակը։

— Վայրկեա՞ն մը, ըսաւ Հօլմս. բոլորովին ապահով էք այդ սուլումը և այդ մետաղին անկումին աղմուկը լսած ըլլալնուուդ. կրնայի՞ք ձեր պատոյն վրայ երդում ընել այդ մասին:

— Գաւառին արդարութեան պաշտօնեան ալ ճիշդ նոյն հարցումն ըրաւ քննութեան պահուն: Համոզուած եմ թէ լսած եմ, և սակայն, այդ փոթորիկի պահուն և այդ հինցած տանը հեծութիւններուն մէջ, կրնայ' ըլլալ որ սխալած ըլլամ:

— Քոյրերնիդ հագուած էր:

— Ո՛չ, գիշերային արդուզարդով էր: Աջ ձեռքին մէջ վառած լուցկի մը գտնուեցաւ և ձախ ձեռքին մէջ, նոյն իսկ լուցկիին տուփը:

— Ի՞նչ որ կ'ապացուցանէ թէ լոյս վառել ու չորս կողմը նայիլ ջանացեր է: Այս՝ կարեւոր է: Ի՞նչ եղաւ քննութեան արդիւնքը:

— Քննութիւնը շատ մանրակրկիտ կերպով առաջ տարուեցաւ, որովհետեւ գաւառին մէջ Տօքթ. Ռոյլօթի վարմունքը ծանօթ էր, սակայն այդ մահուան ոչ մէկ խելքի մօտ պատճառ կարելի եղաւ գտնել: Նոյն իսկ իմ վկայութեամբս կ'ապացուցուէր թէ դուռը ներսէն կղպտած էր. իսկ պատուհաններն ալ սովահովուած էին հին փեղկերու այն երկաթէ ձողերով, զորս ամէն գիշեր կը դնէինք: Պատերը խնամքով քննուեցան և ո և է տեղ պակասութիւն մը չի գտնուեցաւ, տախտակամածն ալ հիմնովին խուզարկուեցաւ, ոչ նուազ անյաջողութեամբ: Եըմինէն լայն է, բայց քիչ վերօք գոցուած է չորս երկաթէ ձողերով: Ստոյդ էր ուրեմն որ քոյրս բալորովին մինակն էր, իր մահուան պատճառ եղող դէպքին պահուն:

Ասոնցմէ զատ մարմինին վրայ ալ ո և է բռնութեան հետաք չկար:

— Հապա թո՞յնը:

— Այդ տեսակէտով ալ քննեցին բժիշկները, նորէն ապարդիւն:

— Ուրեմն ի՞նչ բանի կը վերագրէք դուք այս դժբաղդ նորատի աղջկան մահը:

— Ես համոզուած եմ որ վախը և ջղային դղրգումն է անոր պատճառը: Բայց թէ ի՞նչ բան այդչափ սարսափ մը աղդած է իրեն, չեմ կրնար կոր երեւակայել:

— Այդ գիշերը պարտէզին մէջ գնչուներ կայի՞ն:

— Այսո՛, գրեթէ միշտ կան:

— Ո՛չ, ի՞նչ գաղափար ներշնչած է ձեզ երիզի մը, կէտիտաւոր երիզի մը մասին ձեր քրոջ ըրած յայտարարութիւնը:

— Նախ մտածեցի որ ատիկա իր ցնորքին մէկ պարզ աղցեցութիւնն էր, քանի որ այդ բացագանչութիւնը մարդերու խումբի մը համար ալ կրնար ըլլալ, օրինակի համար պարտէզին մէջի գնչուներու խումբին: Մտածեցի թէ արդեօք անոնցմէ շատերուն իրենց գլխուն կապած գունաւոր թաշկինակներն էին արդեօք որ քրոջս այդ տարօրինակ ածականը գործածել թելադրեր էին:

Հօլմս գլուխը օրօրեց գոհ ըլլալէ շատ հեռու եղող մարդու մը դէմքով:

— Ամիկա շատ խորհրդաւոր կ'երեւայ կոր ինձի, ըսաւ: Շարունակեցէք, կ'աղաչեմ, ձեր պատճութիւնը:

— Երկու տարի անցան այդ օրէն ի վեր, ու
մրնչեւ այս վերջին օրեւս կեանքս ուրիշ ժամա-
նակներէ շատ աւելի միայնակ սահեցաւ. սակայն
գրեթէ ամիս մը առաջ, երկար տարիներէ ի վեր
ունեցած մէկ բարեկամս զիս ամուսնութեան
խնդրելու պատիւը բրաւ ինձի : Էրմիթէյն, Բէրսի
Էրմիթէյն կը կոչուի, և Ռիտինի մօտ Քրէյն
Ուօթըր բնակող Պ. Էրմիթէյնի երկրորդ որդին է :
Խորթ հայրս ո և է առարկութիւնն չըրաւ այս ծրա-
գիրս, և գարնան պիտի ամուսնանք միասին :
Երկու օր առաջ նորոգութիւններ սկսանք շէնքին
արեւմտեան թեւին մէջ և հարկ եղաւ սենեակիս
պատը ծակել, այս պատճառուաւ ստիպուեցայ տե-
ղափոխուիլ և գացի տեղանքուեցայ քրոջս մե-
ռած սենեակը, և պառկեցայ ճիշդ այն անկողինը
ուրինք կը պառկէր : Սրդ, սրեւակայեցէք հիմա
թէ ինչ եղաւ զարհուրանքի իմ սարսուս երբ
այս վերջին գիշերը, երբ քունս փախած՝ իմ
տիսուր բաղդիս կը մտածէի, յանկարծ, գիշեր-
ուան լուսութեանը մէջ, ականջիս եկաւ այն հազիւ-
լսելի սուլումը որ քրոջս մահուան ազդանշանը
եղեր էր : Մէկ ոստումով ստքի ցատկեցի ու կան-
թեւ վառեցի, բայց բան մը չտեսայ սենեակիս
մէջ : Զափազանց յուղուած և անկարող նորէն
պառկելու, հաղուեցայ և արեւը ծագածին պէս
գուրս սահեցայ տունէն, զիմացնիս գտնուող Լա-
Քուոծն պանդոկէն տօկ-քառթ մը վարձեցի և
գացի կիթըրհէտ, ուրիշէ շիտակ հոս եկայ այս
առառու, ձեզ տեսնելու և ձենէ խորհուրդ ուզելու
միակ նպատակով :

— Հաւ ալ ըրիք, պատասխանեց բարեկամու.
բայց ամէն բան ըսկ՞ք ինծի :
— Այո՛, ամէն բան :
— Միս Ռոյլօթ, ձիշտը չեք ըսեր կոր . Կը
ինայէք կոր ձեր խորիթ հօրը :
— Ի՞նչ, ի՞նչ ըսել կ'ուզէք :
իբր բոլոր պատասխան, Հօլմս, նորատի աղ-
ջըկան թեւին սեւ տանիթէլը վեր վերցնելով երե-
ւան հանեց անոր ձեռքը զոր ծունգերուն վրայ
հանգչեցուցեր էր . աղջկան փափուկ դաստակին
վրայ հինգ մեռելագոյն կէտեր, չորս մատներու և
ըթամատի մը նշանները, դրոշմուեր էին
— Վայրագորէն վարուեր է **ANIKIAN**
Հօլմս :

Հոլմս : **VEDIS** Մանկամարդ աղջիկը կասկարմիր կտրեցաւ և
իր ցաւած դաստակը ծածկելով .

— « Խիստ մարդ մըն է, ըստ ու թշու ինք ալ չի գիտեր թէ ո՞ր աստիճան ուժով է: »

Երկար լուսովթիւն մը տիրեց որու մըշալին
Հօլմս, ծնօտը ձեռքբերուն, և աչքերը սեւեռած
շըմինէին մէջ ճարդաստող կրակին՝ անշարժ մնաց:

— Ծատ մութ խնդիր մընէ է աս, ըստ զիր-
ջապէս և մեր վարուելակերպը որոշելէ առաջ հա-
ղար մանրամասնութիւններ կան զորս գիտնալ
կ'ուզէի: Բայց կարելի չէ վայրկեան մը անդամ
կորմնցնել: Եթէ նոյնիսկ այսօր Սթօք Մօրէնս
գանք, մեղի կարելի՞ է, առանց ձեր խորթ հօրը
գիտնալուն, այդ սենեակները այցելել:

— Այս՝ արդէն ինքն ալ կարեւոր գործի ըստ
համար ճիշտ այսօր քաղաք գալու խօսք կ'ընէր կոր:

Հաւանական է որ մինչեւ իրիկուն դուրսը ըլլայ, և
մեր գործը բնաւ չի խանգարէ: Հիմա աղախին մը
ունինք, բայց պառաւ և ապուշ կին մըն է և դիւ-
րաւ կրնամ հեռացնել զինքը:

— Շատ լաւ: Առարկութիւն մը ունիք այս
շջադայութեան դէմ, Ուաթսըն:

— Բացարձակապէս ոչ մէկ առարկութիւն:

— Ըսել է միասին կ'երթանք: Իսկ դուք, օ-
րիորդ, գործ մը ունիք հոս:

— Մէկ քանի այցելութիւններ մինակ, քանի
որ քաղաք եկեր եմ. ցորեկուան թռէնով կը դառ-
նամ, և ձեր եկած ատեն հոն կ'ըլլա՛մ:

— Յորեկէն վերջ կանուխ վստահ եղէք որ
պիտի գանք: Ես ալ կատարելիք քանի մը գործեր
ունիմ: Նախաճաշի չէք մնար մեզի:

— Ո՛չ, պէտք է մեկնիմ: Հիմա որ ցաւս վրա-
տահեցայ ձեզի, կարծես սիրտս շատ մը թեթեւ-
ցաւ: Յտեսութիւն ուրեմն, և շուտով:

Իր թանձր քօլը երեսին վրայ իջեցուց և թե-
թեւ քայլերով դուրս ելաւ:

— Ի՞նչ կը մտածէք այս ամէնուն վրայ,
Ուաթսըն, հարցուց չօլմո, աթոռին վրայ փռո-
ռելով:

— Ամիկա ինձի խիստ մութ ու չարաշուք
գործ մը կ'երեւայ:

— Այսո՛, մութ, ու չարաշուք ալ:

— Եւ սակայն, եթէ այս կնոջ բոլոր ըսածները
ժիշդ են, եթէ տախտակամածն ու պատերը աւ-
րուած չէին բնաւ, և եթէ դուռը, պատուհանն ու
շըմինէն անանցանելի են, անվիճելի է որ քոյրը
մինակ էր մեռած պահուն:

— Այդ պարագային գիշերային այդ սուլում-
ները ու մահամերձին տարօրինակ խօսքե՞րը ինչ-
պէս պիտի մեկնէք:

— Զեմ գիտեր ի՞նչ մտածեմ:

— Եթէ քով քովի բերենք այդ գիշերային
սուլումները և տօքթօրին հետ այնքան մտերիմ
եղող գնչուներուն ներկայութիւնը իր խորթ աղջկան
ամուսնութիւնը արգիլու մէջ իր ունեցած խոշոր
շանը, մահամերձին խումբի մը նկատմամբ ըրած
ակնարկութիւնը, և վերջապէս սա բանը թէ Միս
Հէլէն Սթօնը մետաղի մը գետին իյնալուն ձայնը
առած է ինչ որ կրնայ յառաջ եկած ըլլալ վերկերուն
երկաթի ծողերէն մէկուն տեղափոխուելովը, ինձի
կը թուի որ գալտնիքին բացատրութիւնը այդ կող-
մէն պէտք է վնասուել:

— Բայց այդ պարագային, այդ գնչունե՞րը
ինչ են ըրած:


— Իրաւ որ ես ալ չեմ գիտեր:

— Զեր տրամաբանութիւնը շատ խելքի մօտ
չեմ գտներ կոր:

— Ես ալ, և ձիշտ ատոր համար է որ այսօր
իսկ Սթօք Մօրէն պիտի երթանք: Կ'ուզեմ տեսնել
թէ մաքիս ներկայացող առարկութիւնները իրա-
ւացի՞ են լրջօրէն, թէ կրնան ջուրը ձգուիլ: Բայց
աս՝ ինչ գործ...»

Սեր սրահին դրան մէկէնիմէկ բացուիլը և սե-
մին վրայ բարձրահասակ մարդու մը երեւալն էր
որ այս բացագանչութիւնը արձակել տուեր
էր ընկերոջս: Այդ անձին հագուստը չնորհքով
մարդու մը հագուստին և երկրագործի մը հագուս-
տին մէկ տարօրինակ խառնուրդն էր, բարձրաձեւ

գլխարկի մը զրեր է՛ւ դլուհը , երկար բըտէնկօթ մը
հագեր էր և խնստ բարձր զոյգ մը սանապաններ
անցուցեր էր ստքերուն . ձեռքը որսի մարակ մը



Մրանին դուռը յանկարծ բացուցաւ և բարձրահասակ
մարդ մը երեցաւ դրանը մեջ . . . (էջ 57)

բանած էր : Այնքան մեծ էր որ գլխարկը դրան ձեռ
զունին կը դպէր , և այնքան լայն որ կարծես ամ-
բողջ դուռը լեցուցեր էր :

Հազար խորչուններով ակօսուած ու արեւէն

այրած իր լայն դէմքը , ամենայոսոի մոլութիւննե-
րու զրոշմը կը կրէր . նայուածքը կարգաւ մենէ
մէյ մը մէկուն մէյ մը միւսին վրայ կանգ կ'առնէր .
իր խորը թաղուած , և մաղձով լեցուն աչքերը և
իր կեռ ու բարակցած քիթը որսի ծեր թաշունի մը
երեւոյթը կուտային իրեն :

— Զենէ ո՞րն է Հօլմսը , հարցուց այս կարգէ
դուրս մարդը :

— Ե՛ս , պարոն , բայց պիտի փափաքէի գիտ-
նալ թէ որու հետ պատիւ ունիմ խօսելու , ըստ
ընկերս առանց յուզուելու :

— Ես եմ Տր . Կրիմսովի Ռոյլօթը , Սթօք Մօ-
րէնէն :

— Վայ , իրա՞ւ , տօքթօր , ըստ Հօլմս , մեղ-
րանուշ շեշտով մը , կ'աշաշեմ , աթոռ մը առէք :

— Բնա՛ւ : Խորի աղջիկս հոս եկաւ : Մինչեւ
վերջը իրեն հետեւեցայ : Ինչ՞ը պատմեց ձեզի :

— Այս եղանակին համար շատ ցուրտ կ'ընէ-
կոր , չէ , պատասխանեց Հօլմս :

— Ի՞նչ ըստ ձեզի , պնդեց ծերունին՝ կատ-
դած :

— Բայց կ'ըսեն թէ հիրիկները այս տարի շատ
աղուոր պիտի ըլլան , շարունակեց բարեկամու պա-
ղարիւնով :

— Հա՛ , հա՛ , պատասխանել չէ՞ք ուզեր , ըստ
այցելուն , քայլ մը առաջ գալով և մորակը շա-
շեցնելով , ա՛ , ձեզի կը ճանչնամ , ստահակ , ձեր
վրայ խօսուիլը լսեր եմ արդէն : Հօլմսն էք դուք :

Բարեկամու ժապեցաւ :

— Հօլմս , այն մարդը որ իրեն չի վերաբերող
բաններուն կը խառնուի :

Բարեկամս շէնք շնորհք ժպտեցաւ :

— Հօլմս, Սքօթլէնտ եարտի կօշկաններկը :
Հօլմս այս անդամ բոլոր սրտովը խնդաց :

— Կը շահաքրքրէք կոր զիս, մինակ, կը խրն-
դրեմ որ երբ դուրս ելնէք դուռը գոցէք, որովհե-
տեւ շնորհքով օդի հոսանքի մէջ թողուցիք մեզ :

— Նախ պարկս լաւ մը պարպեմ, ետքը կը
մեկնիմ: Ես կ'արգիլեմ ձեզ որ իմ գործերուս
խառնութիք: Գիտեմ որ Միս Սթօնը հոս եկաւ.
Ետեւէն պտտեցայ: Ես վտանդաւոր եմ դէմս ելլել
փորձողին: Լաւ նայեցէք»:

Արագօրէն մօտեցաւ, և լայն թուխ ձեռքովը
պողպատէ հաստ ունելին բռնածին ողէս երկութի
ծալլեց:

— Զդուշացէք և հեռու կեցէք, ոռնաց, և
ծուռումուռ գարձած ունելին վառարանին մէջ
նետելով, խոշոր քայլերով դուրս ելաւ:

— Ի՞նչ քաղաքավար մարդէ, ըստ խնդա-
լով Հօլմս: Իրեն չափ մեծղի չեմ, բայց եթէ քիչ
մըն ալ մնար, պիտի ցուցնէի իրեն թէ իմ դաստակս
ալ իրենը կ'արժէ: Այս ըսելով՝ Հօլմս ձեռքը ա-
ռաւ պողպատէ ունելին և մէկ հարուածով շտկեց:

— Կը տեսնէք սըւոր աներեսութիւնը. զիս
պաշտօնական ոստիկանութեան հետ կը շփոթէ: Այս
պատահարը՝ հրապոյր մը աւելի կուտայ մեզ քննու-
թեան. յուսամ մինակ որ մեր պղտիկ բարեկամու-
հին ետեւէն մարդ պտտիլ ձգելու անխոհեմու-
թեան պատիիր չը պիտի քաշէ: Ու հիմա Ուաթ-
սըն, ապսարենք նախաճաշը. յեաոյ բժիշկներու
սէնտիքային գրասենեակը երթամ ուր կը յուսամ
թէ պիտի գտնեմ ինձի օգտակար եղող մէկ քանի
տեղեկութիւններ:

Ժամը մէկը կար երբ Շէրլօք Հօլմս այցելու-
թենէն դարձաւ՝ ծանօթագրութիւններով ու թուա-
նշաններով ծածկուած կապոյտ թուզդի մը ձեռքք:

— Վախճանած կնոջ կտակը տեսայ, ըստ:
Լաւ մը հասկնալու համար ատիկա, հոն գրուած
եկամուտներու հիմակուան արժէքը պէտք եղաւ
ձշղել: Ամբողջ եկամուտը որ անոր մեռած պա-
հուն գրեթէ 1100 սթէրլինի կը բարձրանար, հիմա
հազիւ 750 սոկի է, երկրագործական ար-
տադրութիւններու արժէքին նուազման պատճա-
ռով: Աղջիկներէն ամէն մէկը ամուսնացած պա-
հուն 250 սոկի եկամուտի իրաւունք ունի: Ասկէ
յայնի է ուրեմն որ եթէ երկուքն ալ ամուսնա-
նային, մեր սիրելի բարեկամին եկամուտը շատ
նիհար օրապահիկ մը միայն պիտի հայթայթէր ի-
րեն, և նոյն իսկ անոնցմէ մինակ մէկին ալ ա-
մուսնութիւնը շատ խոչոր ծակ մը պիտի բանար
իր եկամուտներուն մէջ: Լսել է թէ այս առտուան
խուզարկութիւնս պարապը չի գնաց, որովհետեւ
աչք պատուելու չափ կ'ապացուցանէ թէ Տօքթօր
Ռոյլօթ աշխարհի լաւագոյն պատճառներն ունի
ամուսնական ամէն տեսակ ծրագիր արգիլելու:
Արդ, Ուաթթալն, խնդիրը շատ լուրջ է և տա-
տամսելու ատեն չէ, մանաւանդ որ ծերուկը հի-
մա գիտէ ալ որ իր գործերով կը հետաքրքրութիւնք:
Ուրեմն եթէ պատրաստ եք, երթանք կառք մը
բռնենք և շիտակ իջնենք Վաթէրլօյի կայարանը:
Երախտապարտ պիտի ըլլամ եթէ ձեր բէվոլվէրն
ալ գրապաննիդ սահեցնէք, թիւ Զ էլէյ մը պատ-
ճական փաստ մըն է պողպատէ ունելիները եր-
կուքի ծալլել կրցող անձերու դէմ: Քովը ակոայի

վրձին մըն ալ աւելցուցէք, ու ճամբայ ելլենք:
Վաթէրլօ բաղդը ունեցանք Լիթըրհէտ մեկ-
նող թռէն մը մտնելու, ուր իջնելով՝ անմիջապէս
հոն կալարանին օթէլին մէջ կառք մը վարձեցինք
որ մեզ Սըրբէլի հրապուրիչ ճամբաներէն չորս
հինգ մղոն տեղ պտացուց: Գարնան հեշտալի օր
մըն էր, աղուոր արեւով մը զուարթացած զոր եր-
բեմն երբեմն քանի մը թեթեւ ձիւնասպիտակ ամ-
պեր կուգային կը քոլքէին: Ճամբուն եղերքի ծա-
ռերն ու ցանկերը սկսեր էին բոլովիլ և օդը լեց-
ուեր էր խոնաւ հողի այդ աղուոր հոտովը: Ի՞նչ
չարուստ բնութեան այդ զարթօնքին և այն
չարաշուք գործին միջեւ ուր մտեր էինք: Ընկերս՝
կառքին առաջքը նստած, թեւերը ծալեր, գրլ-
խարկը մինչեւ աչքերը իջեցուցեր, ծնուար
կուրծքին կախեր՝ և կորսուեր էր իր խորհրդա-
ծութիւններուն մէջ: Յանկարծ սարսուաց, ուսիս
զարկաւ, և մատները մարգագետիններուն երկա-
րելով:

— Նայեցէք, գոչեց:

Ցցուցած ուղղութեամբ նայելով հոծ պարտէղ
մը նշարեցի օր թեթեւ զառիվերով մինչեւ պուրակ
կը բարձրացար: Ճիւղերուն ընդմէջէն կ'ընդնրշ-
մարուէին շատ հին տան մը գորշ փեղկերը և
խիստ բարձր գագաթը:

— Սթօք Մօրէյնն է, հարցուց?

— Այս, Պարոն, Տօքթօր Կրիմլսպի Ռօյլօթի
առւնն է, պատասխանեց կառապանը:

— Նորոգութիւն կայ, ու հոն կ'երթանք կոր
ըսաւ Հոլմս:

— Ահա՛ւասիկ գեղը, ըսաւ կառապանը՝ ձախ
կողմը քիչ մը հեռուոք խումբ մը տանիքներ ցուց-
նելով: բայց եթէ տուն երթալ կ'ուզէք, Ե՛ն կարձ
ճամբան սա ցանկապատէն անցնել, և դաշտերու
մէջերէն հետեւին է այն ճամբուն, ուր այս պա-
հուս, նայեցէք, տիկինք կը պտալի:

— Այդ տիկինը կարծեմ Միս Սթօնըրն է, այն
պէս չէ, պատասխանեց Հոլմս, աւելի լաւ տես-
նելու համար ձեռքերով աչքը պատսպարելով:
Այս, ինձի ալ այսպէս կ'երեւայ թէ շատ ճիշդ
կ'ըսէք կոր:

Ու վճարելէ յետոյ կառքէն վար իջանք, որ
ետ գարձաւ, գէցի Լիթըրհէտ:

— Աւելի լաւ համարեցի, ըսաւ Հոլմս ցանկա-
պատէն վրայէն անցնելով, այս տղուն հաւտացնել
թէ իբրեւ ճարտարապետներ որոշ աշխատութիւն
մը կատարելու եկեր ենք հոս: Ասով քիչ կը շա-
զակրատեն մեր մասին: Բարեւ, Միս Սթօնըր:
կը տեսնէք որ մեր խօսքը բռնող ենք:

Մեր ծանօթուհին ուրան դէմքով մը աճա-
պարեր էր գէմիքնիս գալու:

— Այնչափ անհամբերութեամբ կը սպասէի
կոր ձեղի, բացադանչեց սրտազեղ՝ ձեռքերնիս
թօթուելով: Ամէն բան սքանչելիօրէն լաւ կ'եր-
թայ: Տօքթօր Ռօյլօթ քաղաք դացած է և հա-
ւանական չէ որ իրիկուընէ առաջ ետ դառնայ:

— Այս առառ երջանկութիւնը ունեցանք
ձեր հօրը հետ ծանօթանալու, ըսաւ Հոլմս,
և քանի մը բառերով պատմեց տեսակցութիւննիս:
Միս Սթօնըր գեփ գեղին կտրեր էլ:

— ՄԵՇՏ Աստուած, գոչեց, ըսել է ետեւէս եկեր է:

— Անտարակոյս :

— Ե. Յ. քան խորամանկ է որ բնաւ ինքզինքս ապահով չեմ զգար: Ի՞նչ պիտի ըսէ երբ ետ դառնայ:

— Թո՛ղ հանգիստ կենայ կեցած տեղը, որովհետեւ կրնայ իրմէ աւելի խորամանկի հետ գործ ունենալ: Դուռներնիդ բանալիով կղպեցէք այս գիշեր: Եթէ բռնութիւն բանեցնել ուղէ, ձեզի Հարրօու կը տանինք ձեր մօրաքրոջ: Հիմա ժամանակինս պարապը չի վատնենք, և առանց տաեն կորսնցնելու ցցուցէք մեղ բոլոր մեր քննելիք սենեակները ::

Տունը գորշագոյն քարերով շինուած էր և վրան շատ տեղ մամուռ բուսեր էր. կեղրոնը բարձր տաղաւար մը ունէր որու երկու կողմերը կիսաշրջանակածեւ երկու թեւեր կը տարածուէին: Այս թեւերէն մէկուն պատուհանները կոտրտեր էին ու անսնց տեղ տախտակներ փակցուեր, և տանիքն ալ մասսամը մը փլեր էր, որով աւերակի մը երեւոյթը առեր էր այս մասը: Լաւագոյն վիճակ մը չունէր նաեւ կեղրոնական մասը, բայց աջ թեւը համեմատարար նոր կ'երեւար. պատուհաններուն վարագոյնները և շրմինէներէն բարձրացող կապոյտ ծուխը կը ցուցնէին գոնէ թէ այս կողմը մարզիկ կը բնակէին: Պատին առջեւ լաստակ մը կը բարձրանար և պար ծակուած էր. և սակայն ոչ մէկ գործաւոր կ'աշխատէր: Հօլմս մարմանդին վրայ՝ որ նոյնպէս շատ գէշ պահուած էր, վեր վրայ՝ որ նոյնպէս շատ գէշ պահուած էր, պար պտտեցաւ և ամենախսորունկ ուշադրութեամբ

քննեց արտաքին բացուածքները :

— Ահաւասիկ կարծեմ սա է ձեր սենեակին պատուհանը. ասոր քովը, մէջտեղը՝ ձեր քրոջը սենեակինը և կեղրոնական տաղաւարին ամէնէն մօտիկը ծօքթի սենեակինը:

— Ճիշդ ու ճիշդ : Բայց այս պահուած մէջտեղի սենեակն է իմինս:

— Նորոգութիւններուն համար, այնպէս չէ: Բայց . . . բայց կարծեմ այս պատը բնաւ պէտք չունէր նորոգութեան:

— Այո՛, բնաւ. ատիկա պարզապէս պատրուակ մը կ'երեւայ ինծի սենեակս փոխել ատլու:

— Ա՛, շատ թեւգրիչ բան մըն է ատ: Արդ, այդ թեւին միւս կողմը կը բաղկանայ նրբանցքէ մը որու վրայ կը բացուին սենեակները, չէ: Կ'ենթագրեմ թէ այն կողմն ալ պատուհաններ կան:

— Այո, կան, բայց շատ պզտիկ, նոյն իսկ այնչափ նեղ որ կարելի չէ որ մարդ մը կարենայ անցնիլ:

— Ամէն պարագայի մէջ, քանի որ կ'ըսէք թէ երկուքդ ալ գիշերները կը կողէք ձեր գուռները, այդ կողմէն կարելի չէ ներս մտնել: Կ'ուզէք բարութիւնը ունենալ ձեր սենեակը երթալու և ներսէն ձեր փեղկերը գոցելու:

Միս Սլթօնը հսազմագեցաւ, և Հօլմս, բաց պատուհանը իննամքով քննելէ յետոյ, բոլոր կարելի մըջոցները փորձեց փեղկը բռնի բանալու, բայց չի յաջողեցաւ: Ձեղք մը իսկ չիկար, ուրկէ կարելի ըլլար դանակ մը խօթել զայն գոցող ձողը վեր վերցնելու համար: Իր խոշորացոյցին օդնութեամբ մօտէն նայեցաւ ծիննիսերուն, բայց հաստ երկա-

թով շինուած էին և ամուր մը հաստատուած պատերուն մէջ :

— Հըմ, ըրաւ վարանոտ դէմքով մը ու ծնօտը քերելով, իմ եղրակացութիւնս ի հիմանց կը սխալի կոր : Երբ փեղկերը գոց են, ոչ ոք կարող է հսկէ ներս մանել : Հիմա նայինք թէ ներսի կողմէն կատարուած քննութիւն մը ո և է հետք չը պիտի տայ մեղի :

Պղտղի դուռնէ մը ներս կը մացուէր կիրով ճերմկցած պատերով նրբանցքին մէջ՝ որու վրայ երեք սենեակները կը բացուէին : Հօլմս չի նայեցաւ անգամ երրորդ սենեակին, այլ անմիջապէս մտանք երկրորդ սենեակը, ճիշդ հոն ուր հիմա Միս Սթօնըր կը բնակէր և ուր անոր քոյրը մեռեր էր : Քիչ մը ցածկեկ ձեղունով և լայն շրմինէով սիրուն սենեակ մըն էր ատիկա, որոնք յաճախ կը գտնուին հին տուներուն մէջ : Անկիւն մը մութ գոյնով հեշտագարան մը, ուրիշ անկիւն մը նեղիկ, ճերմակ ներկուած անկողին մը, և պատունանին ձախ կողմը, զարդարանքի սեղան մը : Այս երեք կարասիները, ողորիէ երեք փոքրիկ աթոռներ և Ռւիլթըն կապերտի կտոր մը սենեակին ամբողջ կահ կարասին կը կաղմէին :

Պատերը՝ թուխցած և որդերէ ծակ ծակ եղած կաղնեփայտէ զարդերով ծածկուած էին, այնքան հինցած ու այնքան գունաթափ որ անտարակոյս տունին հետ մէկտեղ շինուած ըլլալու էին : Հօլմս աթոռներէն մին անկիւն մը հրեց ու նստաւ վրան, բացարձակապէս լուռ, և աչքերը երկարօրէն պտացուց սենեակին բոլոր ծակ ու ծուկերը անոր բոլոր մանրամասնութիւնները մրտքին մէջ քանդակելու համար կարծես :

— Այս զանգակին թելը ո՞ւր կը յանգի, հարցուց վերջապէս անկողնին վերեւ կախուած չուան մը ցուցնելով, որու ծայրի գնդաձեւ զարդը բարձին վրայ ինկած էր :

— Աղախնին սենեակին հետ կը հազորդակցի :

— Այս չուանը մնացեալ կարասիներէն շատ աւելի նոր կ'երեւայ ինծի :

— Ճիշտ է, հազիւ երկու տարի առաջ հաստատուած է :

— Կ'ենթադրեմ որ քոյրերնիդ ուզած է :

— Ո՛չ, չեմ կարծեր որ երեք գործածած ըլլայ, մեր պէտքերը միշտ մեր ձեռքով կը տեսնէինք :

— Այդ պարագային այդչափ սիրուն զանգակի թել մը հարկ չկար հոդ գնելու : Հիմա թոյլ տուէք որ սա տախտակամածը քննեմ :

Փորի վրայ գետին պառկեցաւ և խոշորացյուղ մանրամասնօրէն քննեց տախտակներուն մէջ տեղի ճեղքերը : Նոյն կերպով քննեց նաեւ պատերուն փայտէ զարդերը : Յետոյ անկողնին մօտեցաւ, և ամէն մէկ կողմինը նայեցաւ, ինչպէս նաեւ այն պատը որու կրթներ էր : Վերջապէս զանգակին չուանը բռնեց և ուժով մը իրեն քաշեց :

— Ա՛, ա՛ս ի՞նչ է, կի՞ց է :

— Ինչպէս, չի՞ հնչեր կոր :

— Ո՛չ, նոյն իսկ երկաժթ թելի ալ կապուած չէ : Օհ, բայց խնդիրը չափազանց հետաքրքրական կը գառնայ հետզհետէ : Նայեցէք, չուանը կարթի մը անցուած է, ճիշդ օդի անցքին վերեւը :

— Բայց արտասովոր բան է աս, բնաւ նշմարած չունէի :

— Տարօրինակ, տարօրինակ բան, մրմիջեց

Հոլմս, չուանը իրեն քաշելով։ Այս սենեակին մէջ մէկ երկու կարգէ դւրս բաներ կան արդէն. օրինակի համար, ի՞նչ ըսել այն յիմար ճարտարապետին որ երկու սենեակիներուն միջնորմին վրայ օդ բանեցնելու ծակեր բացեր է, մինչդեռ այնքան պարզ էր ուղղակի արտաքին պատին վրայ բանալ :

— Այդ ծակն ալ դեռ նոր բացուած է, ըստ նորատի աղջիկը :

— Ա՞տ ալ զանդակի թել հաստատուած աւտենը բացուած է, աւելցուց Հոլմս :

— Այդ, այդ շրջանին խել մը մանր աշխատութիւններ կատարուեցան այստեղ :

— Բաւական տարօրինակ աշխատութիւններ. կեղծ զանդակի թել, և օդ չառնող օդի ծակ։ Թոյլ տուէք հիմա, Միս Սթօնըր, որ միւս սենեակին մէջ շարունակենք մեր խուզարկութիւնները :

Տր. Կրիմսակի Ռոյլովի սենեակը իր խորթ աղջրկան սենեակէն աւելի մնձ էր, բայց նոյն պարզ կերպով կահաւորուած։ Փայտէ պարզ մահին մը, մեծ մասամբ գիտական գիրքերով լեցուն դարան մը, թիկնաթոռ մը անկողնին քովիկը, պատին առջեւը փայտէ աթոռ մը, բոլորակ սեղան մը և խոշոր երկաթէ արկդ մը, ահաւասիկ սենեակին գլւխաւոր կահ կարասին։ Հոլմս դանդաղօրէն չորս կողմը պատեցաւ, ամէն մէկ կարասին ամենամանը ուշադրութեամբ քննելով։

— Ասոր մէջը ի՞նչ կայ, հարցուց արկդին դարնելով։

— Խորթ հօրս գործի թուղթերը։

— Ա՞ն, ... տեսած էք բնաւ։

— Մէկ անդամ մինակ, քանի մը տարի առաջ։ Կը յիշեմ որ լեփ լեցուն էր թուղթերով։

— Արդ եօք պատահմամբ մէջը կատու մը չկա՞յ կ'ըսէք։

— Ո՞չ, աս ի՞նչ զարմանալի մտածում է։

— Բայց սըսիկա տեսէք անդամ մը։

Եւ փոքրիկ, կաթով լեցուն պնակ մը ցցուց, որ սնտուկին վրայ դրուած էր։

— Զէ, տանը մէջ բնաւ կատու չունինք, բայց ունինք կապիկ մը և յովազ մը։

— Օ՞հ, այո՛, անտարակո՛յս։ Յովազը իրա՛ւ է, կատուազգիներու շատ խոշոր մէկ տեսակն է, բայց կ'երեւակայեմ որ աման մը կաթը իրեն բաւելու չափ կերակուր մը չէ։ Գաղանիք մը կայ հոս զոր պէտք է հասկնամ։

Կզկանցաւ փայտէ աթուին առջեւ և անոր նստատեղին քննեց ամենամեծ ուշադրութեամբ։

— Հա, սապէս, ըստ, ա՛լ կասկած չի մնաց. և խոշորացոյցը գր զանը դնելով ոտքի ելաւ։ Ա՞հ, ա՞հ, ահաւասիկ աւելի հետաքրքրական առարկայ մը։

Եւ անկողնին վերեւը կախուած որսի փոքրիկ մարակ մը կը ցուցնէր, որու ծայրը կապ մը եղած էր սակայն, խեղդկապ մը։

— Ի՞նչ կը մտածէք ասոր մասին, Ուաթսըն։

— Բոլոր մարակներու պէս աս ալ մարակ մըն է։ Մինակ չեմ հասկնար թէ ինչո՞ւ ծայրը այսպէս կապ շիներ են։

— Ատ մինակ՝ սովորական բան չէ արդէն, կարծեմ։ Ա՞հ, խեղճ բարեկամներս, աս աշխարհը գէշ աշխարհ մըն է, և երբ մարդ մը իր խմացականութիւնը ոճիրին ի սպաս կը դնէ, պէտք է ամենագարշելի եղեռներու սպասել։ Ալ կարծեմ թէ

բաւական եղաւ տեսածս, Միս Սթօնըր, հիմա դրանը առջեւ ելլենք, եթէ թոյլ կուտաք:

Երբէք իմ բարեկամիս ճակատը այնքան մաս-
ուխլապատ տեսած չունէի, քան որչափ երբ կը
հեռանայինք միասին իր խուզարկութիւններու
դաշտէն: Միս Սթօնըրն ու ես քանի մը անդամ
արդէն մարմանդին վրայ վեր վար չափեր էինք,
առանց իր խորհրդածութիւնները ընդմիջել համար-
ձակելու, երբ ինքնին խզեց լուսութիւնը:

— Անհրաժեշտ է, Միս Սթօնըր, ըստ, որ
ճշգրաօրէն, մինչեւ իր ամենամանր մանրամասնու-
թիւններուն մէջ, հետեւիք ձեզի տալիք հրահանգ-
ներուու:

— Բնաւ չփափի շեղիմ:
— Ինդիրը չփափանց լուրջ է և վարանիլ
ըլլար: Վասնդի մէջ է կեանքերնիդ:
— Ինքինքս բոլորովին ձեզի կը յանձնեմ:
— Խախ և առաջ, բարեկամս ու ես գիշերը
ձեր սենակը պիտի անցունենք:

Միս Սթօնըր ապուշ կտրեցաւ այնչափ որչափ
ես:

— Այո՛, անհրաժեշտ է: Բահմթէ ինչո՞ւ: Սա
վարը ահսուածը գիւղին պանդոկն է,
անանկ չէ:

— Այո՛. Լա Քուռօնի պանդոկը:
— Շատ լաւ, ձեր պատուհանները հոնիէ կ'ե-
րեւան:

— Այո՛, շատ լաւ կ'երեւան:
— Երբ ձեր խորդ հայրը տուն գառնայ, գըլ-
խու ցաւ մը պատրուակելով սենեակնիդ փակուե-
ցէք. յետոյ երբ ինք ալ իր սենեակը քաշուի պառ-

կելու, բացէք ձեր փեղկերը և պատուհանն ալ վեր
վերցուցէք առանց կեռիկը դնելու, ետեւը դրէք ձեր
կամթելը որպէս զի ազդանշանի տեղ ծառայէ մեզ.
յետոյ պառկելու համար ինչ որ պէտք է առէք, և
ձեր նախկին սենեակը քաշուեցէք: Զեմ կարծեր որ,
նորոգութեան առթիւ եղած տակնուվրայութիւննե-
րուն հակառակ չի կարենաք գիշեր մը հոն անցնել:

— Օ՛հ, այո՛, գիւրաւ կրնամ:

— Մասցեալը մեր գործն է:

— Բայց ի՞նչ պիտի ընէք:

— Ամբողջ գիշերը ձեր սենեակը պիտի մնանք,
որպէս զի հասկնանք թէ ի՞նչ է ձեզ այնքան սար-
սափեցնող աղմուկին պատճառը:

— Ես կը կարծեմ թէ, պարոն Հօլմս, արդէն
հասկցած էք դուք, ըստ, Միս Սթօնըր ձեռքը ա-
նոր թեւին դնելով:

— Թերեւս:

— Այն ատեն, յանուն Աստուծոյ, լուէք թէ
ի՞նչ է քրոջս մահուան պատճառը:

— Խօսելէ առաջ նախապատիւ կը սեպեմ ա-
ւելի ապահով ապացոյցներ ունենալ:

— Բայց գոնէ կրնաք լսել թէ իրաւունք ու-
նի՞մ կարծելու թէ սարսափէն մեռած է:

— Զեմ կարծեր, ես կը հաւատամ թէ աւելի շօ-
շափելի պատճառ մը կայ: Հիմա, պէտք է մեկնինք
ալ, Միս Սթօնըր, որովհետեւ եթէ Տր. Ռոյլօթ
յանկարծ վրայ գայ և մեզ հոս տեսնէ, մեր գործը
կը վիժի բոլորավին: Յտեսութիւն, քաջ եղէք,
որովհետեւ եթէ կատարէք բոլոր ըստածներս, շու-
տով ամէն վտանգ անցուցած պիտի ըլլաք:

Եկրուք Հօլմս ու ես գիւրաւ երկու սենեակ

գտանք թուոսնի պանդոկը , առաջին յարկին վրայ .
մեր պատուհաններէն շատ լաւ կը տեսնէինք Սթօք
Մօրէնի դղեակին մուտքի դուռը և այն թեւը
ուր կը բնակէին մէջինները : Գիշերուան սկիզբը
տեսանք Տր . Կրիմսպի Ռոյլօթը որ կառքով կ'ան-
ցնէր . այնչափ խոշորակազմ էր որ աչքէ բոլորովին
կը ծածկէր կառքը վարող բարակուկ սպասաւորը :
Երբ տուն հասան , պղտիկը քիչ մը դժուարութիւն
կրեց մինչեւ որ կարողացաւ ծանր դուռները բա-
նալ . այս բանը սաստիկ անհամբերցուց տօքթօրը ,
որ բարկաճայիթ աղաղակներով՝ որոնց սպասնալից
շարժումներ ալ կ'ընկերանային , յայտնեց իր դժգո-
հութիւնը : Մինչեւ մեզի կուգային ձայները :

Կառքը պարտէկ մանելէն քանի մը վայրկեան
յետոյ , ծառերուն մէջէն փայլող լոյս մը յայտնեց
մեղ թէ՝ տանուտէրը տեղաւորուած էր սրահներէն
մէկուն մէջ :

Մթութիւնը հետզհետէ կատարեալ կ'ըլլար
մեր շուրջը :

— Ուաթսըն , գիտէք թէ այս իրիկուն ձեզ
հետա տանելու իրաւցնէ կը քաշուիմ կոր , ըստ
յանկարծ Հօլմս , անվտանգ բան չէ բնաւ մեր
այս գիշերուան արշաւանքը :

— Օգտակար պիտի ըլլամ ձեզի :

— Օգտակարէ աւելի :

— Այդ պարագային անպատճառ միասին պի-
տի գամ :

— Շատ երախտապարտ եմ , հաւատացէք :

— Բայց վտանգի վրայ կը խօսիք ու ատ բա-
ցորոշ կերպով կ'ապացուցանէ թէ այդ տունը տը-
ւած ձեր այցելութենէն ինչ շատ աւելի տեղեկու-
թիւններ հաւաքեր էք դուք :

— Ոչ , բայց ձենէ աւելի խորհրդածեր եմ :
ինչ որ տեսայ , դուք ալ տեսաք :

— Ես այդ զանգակի թելէն զատ նշանակելի
բան մը չի տեսայ . և ատով հանդերձ չեմ կրնար
կոր գուշակել ատոր ինչ նպատակով հոն դրուած
ըլլալը :

— Օդ առնելու համար բացուած ծակն ալ
տեսաք :

— Այո՞ , բայց երկու սենեակի միջև հաղոր-
դակցութեան այսպիսի եղանակ մը ինձի շատ
արտասովոր բան մը չերեւար կոր : Թողէք որ ար-
դէն այդ ծակը այնչափ պղտիկ է որ մուկ մը ան-
գամ չկրնար անցնիլ մէջէն ,

— Տուն մանելէ առաջ ես արդէն կը սպասէի
կոր ատանկ օդի ծակ մը գտնելու :

— Ամմա ըրի՞ք :

— Անտարակոյս : Չեմ գիտեր կը յիշէք որ իր
պատմութեան մէջ Միս Աթօնըր իր քրոջը՝ Տօքթօր
Ռոյլօթի ծխած սիկառին հոտը առնելուն խօսքը
ըրաւ : Ատկէ բնակիանաբար պէտք էր հետեւցնել
թէ երկու սենեակներուն միջեւ ու է կերպով հա-
զորդակցութիւն մը կար , անանկ հազորդակցու-
թիւն մը որ սակայն ամէն տեսակէտով շատ մանր
բան մը պէտք է ըլլար , քանի որ արդարութեան
պաշտօնեային տեղեկագիրը չէր յիշատակեր անգամ
ատիկա : Ատկէ եղրակացուցեր էի արդէն թէ օդի
ծակ մը պէտք էր ըլլար անպատճառ :

— Բայց ատոր մէջ ի՞նչ անպատեհութիւն կը
գտնեք կոր :

— Ի՞նչ գիտնամ , բայց գոնէ ատոր մէջ եղե-
լութիւններու հետաքրքրական զուգադիպութիւն

մը կայ : Օդի ծակ մը կը բացուի , զանգակի թել մը կը կախուի , և այդ անկողնին մէջ պառկող անձը տարօրինակ մահով մը կը մեռնի . զարմանալի բան չէ :

— Աս ամէնուն միջեւ ևսու ոչ մէկ յարաքերութիւն կը տեսնեմ :

— Յետոյ , այդ անկողնին վերաբերութիւն ունեցող խիստ մասնաւոր բան մը չի դիտեցի՞ր :

— Ոչ :

— Տախտակամածին գամուած է : Սովորութիւն է անկողնը այսպէս տախտակամածին գամել :

— Չեմ կարծեր :

— Ատով՝ նորատի աղջիկը չէր կրնար անկողնին տեղը փոխել . ստիպուած էր միշտ օդի ծակին և թելին տակը մնալ . որովհետեւ կրնանք թել միայն անուանել զայն , և ոչ թէ զանգակի թել քանի որ երբէք զանգակի չէ գրաւած ծայրը :

— Հօլմս , գոչեցի , տարտամօրէն կը սկսիմ կոր հասկնալ ձեր մօտքինը : Ճիշտ ժամանակին կը հասնինք կոր սոսկալի և մաքիավէլեան ոճիր մը արգիլերու համար :

— Խիստ սոսկալի ու խիստ մաքիավէլեան : Երբ բժիշկ մը գէշի կը դառնայ , ոճրագործներուն ամէնէն զարհութելին կ'ըլլայ , որովհետեւ իր կողմըն ունի պաղարիւնն ու դիտութիւնը : Բայմէր և Բրիթչարտ իրենց արհեստին մէջ առաջիններն էին : Քայց մէր մարդը ալ տւելի բարձրը յառած է աչքը , բայց կը յուսամ , Ուաթըլըն , թէ , իրմէն աւելի ճարպիկ պիտի փրթինք մենք : Հիմտ այս սոսկալի բաները անձամբ հաստատելու սպասելով համ-

դերձ հանդարտօրէն մէյմէկ ծիսպամորձ քաշենք , և զոնէ քանի մը ժամ ջանանք նուազ աղետալի բաներու մտածելու :

Ժամը իննին մօտերը , ծառերու մէջէն փալփլող լոյսը մարեցաւ , և դղեակին ուղղութեամբ ամէն բան մթութեան մէջ ինկաւ նորէն : Երկու երկար ժամեր սահեցան և ճիշդ ժամը տանեւմէն կըն էր երբ չիփ չիտակ մեր գիմացը լեցուն լոյս մը խաւարը ծակեց :

— Ահաւասիկ մեր ազգանշանը , գոչեց Հօլմս մէկ սասումով ոտքի ցատքելով . ճիշդ մէջտեղի պատուհանէն կուգայ կոր :

Երբ գուրս կ'ելլէինք , քանի մը բառերով պանզուկապետին բացարեց թէ բարեկամի մը այցելութեան կ'երթայինք և թէ կրնար ըլլալ որ գիշերը հոն մնայինք : Վայրկեան մը յետոյ ճամդուն վրայ՝ գէմքերնիս սասուցիկ հովէ մը մըտրուն վրայ՝ գէմքերնիս դէպի այդ լոյսը որ այս բակուած , կը քալէինք գէպի այդ լոյսը որ այս չարաշուք արշաւին մէջ կ'առաջնորդէր մեզ :

Դիւրաւ պարտէզ մտանք , որովհետեւ պատերը շատ տեղ փլած էին , և արդէն մարմանդին հասեր ու անցեր էինք և պատուհանէն մագլցելու : կը սկսէինք երբ դափնիներու պուրակէ մը յանկարծ տեսակ մը այլանդակ ու դժնէտեսիկ գաճած մը գուրս մը այլանդակ ու դժնէտեսիկ գաճած մը յանկարծ տեսակց , խոտին վրայ նետուեցաւ անդամները գացատկեց , խոտին վրայ նետուեցաւ անդամները գացատկեց , և վագելով աներեւոյթ եղաւ մութին մէջ :

— Մե՛ծգ Աստուած , մրմնջեցի , տեսա՞ք :

Հօլմս ալ ինձի չափ յանկարծակիի եկաւ նախ և ջղագորէն ձեռքս սեղմեց , յետոյ սկսաւ ինդակ , լոիկ ինդուկով մը , և ականջս ի վար փափսաց .

— Հրապուրէն տուն է իրաւոր աս տունը,
կապիկն էր :»

Մոռցեր էի առքթօրին սիրելիները : Յովազ
մըն ալ ունէր, թերեւս վայրկեանէ վայրիեան ան
ալ ուսերնուս վրայ ցատքեր . և կը խոսառվանիմ որ
աւելի հանդիսա զգացի ինքինքս երբ չօլմալ ե-
տեւէն, կօշիկներնիս հանելէ յետոյ, սենեակէն
ներս մտանք : Առանց ամենափոքր աղմուկի
ընկերս գոցեց փեղկերը, լամբարը սեղանին վրայ
դրաւ և չորս կողմը նայեցաւ : Ամէն բան ցորեկը
տեսածնուս պէս էր : Այս ատեն կամաց կամաց
մօտենալով, ձեռքը փողահարի ձեւով բերնին մօ-
տեցուց և ականջս ի վեր այնչափ ցած ձայնով մը
զոր հազիւ կը լսէի, մրմնջեց .

— « Ամենափոքր աղմուկ մը աղետաբեր կ'ըլ-
լայ մեր յատակագծին :»

Նշանացի ըսի որ լսեցի :

— Լոյսը մարելու է . օդի ծակէն անպատճառ
կը տեսնայ :

Շարժումով մը պատասխանեցի :

— Մի քնանաք : Այդ բանը կրնայ ձեր մահ-
ուան պատճառ ըլլալ : Բէվօլվէրը ձեռքերնուդ տակ
ունեցէք, թերեւս պէտք ըլլայ . ես անկողնին վր-
րայ կը նստիմ, դուք ալ սա աթոռին վրայ տե-
ղաւորուեցէք :»

Բէվօլվէրս սեղանին ծայրը դրի : Իսկ չօլմս
երկար ու բարակ գաւաղան մը բերեր էր միասին
զոր անկողնին վրայ իր քովը դրաւ : Անոր ալ
քովը լուցկիի տուփ մը և կտոր մը մոմ . յետոյ
լամբարը մարեց և կատարեալ մթութեան մը մէջ
ինկանք :

Կեանքիս մէջ երբէք պիտի չմոռնամ այդ գի-
շերուան այդ յուղումնալից հսկումը : Ո և է ձայն
չէի լսեր, ոչ իսկ չնչառութեան մը աղմուկը, բայց
գիտէի սակայն թէ ընկերս ձիւտ քովս նըս-
տած էր, աչքերը բաց, ձիւտ իմ գտնուած ջղա-
յին ձգտումի վիճակիս մէջ : Փեղկերը ոչ մէկ լոյսի
մառագյլթ ներս թափանցելու թող չէին տար և
ամենասթանձր խաւարի մէջ կը գտնուէինք : Դրսէն
երբեմն, գիշերային թւռչունի մը ձիւը կը հասնէր
ականջնուս, և անգամ մըն ալ ձիւտ պատուհանին
առջեւ երկար մլաւին մը յայտնեց մեղ թէ յովազը
իրաւցնէ ազատ համարձակ կը պտտէր : Հեռուէն,
մատուռի ժամացոյցին ծանր զարկերը կը լսէ-
ինք, որ քառորդ ժամերը կը զարնէր իրարմէ
այնչափ ուշ ուշ որ անհուն ժամանակամի-
ջոց մը կ'երեւար մեզ : Կէս գիշերը հսկեց, յետոյ
ժամը մէկը, երկուքը, երեքը, և մենք միշտ լոիկ՝
նստած կը սպասէինք կարելի պատահարի մը :

Յանկարծ օդի ծակին ուղղութիւնով լոյս մը
երեւցաւ ու անմիջապէս մարեցաւ, բայց տառը
յաջորդեց ձէթի ու տաքցուած երկաթի ուժով հոտ
մը . ակնյայտնի էր որ քովի սենեակին մէջ գողի
լապտեր մը վառեր էին : Թեթեւ աղմուկ մը լսեցի,
յետոյ ամէն բան նորէն լուեց, թէեւ հոտը աւելի
ուժով կ'առնէինք : Կէս ժամու չափ նորէն սպա-
սեցինք ականջնիս տնկած : Մէկէնիմէկ ուրիշ ձայն
մը լսեցինք, շատ քաղցր ու գգուող ձայն մը, շի-
շի մը բերանէն ելլող շոգիի ցայտքին ձայնին պէս :
Ճիւտ այդ ձայնը առած վայրկեաննախ, չօլմս ան-
կողնէն վար ցատքեց, լուցկի մը վառեց ու բոլոր
ուժով սկսաւ գաւաղանովը զարնել զանգակի
թելին :

— կը տեսնէք կոր, Ռւաթսըն, կը դոչէր, կը տեսնէք կոր :

Բացարձակապէս բան մը չէի տեսներ, Հօլմսի լոյս վառած պահուն խուլ՝ թէեւ որոշ աղմուկ մը լսեր էի, բայց լոյսին փայլը չի թողուց որ մութին նայելով յոգնած աչքերս տեսնեն թէ ինչ բանի կը զարնէր ընկերս այդչափ բարկութեամբ։ Սակայն կը նշանարէի իր դէմքը որ յանկարծ մեռելի գոյն ու սարսափի և պժգանքի արտայայտութիւն մը առեր էր :

Ալ դազրեր էր զարնելէ և աչքերը սեւեռեր էր պատին վրայի օդի ծակին, երբ գիշերուան մութին մէջ յանկարծ այնպիսի զարհուրելի աղաղակ մը պայմանացաւ որ հարիւր տարի ալ ապրիմ երբէք չպիսի մոռնամ։ Այդ աղաղակը զրեթէ անմիջապէս ցաւէ, վախէ ու բարկութենէ յառաջ նկած երկար ոռնոցի մը փոխուեցաւ։ Կարծես այդ աղաղակը որ գիւղին ու ալ աւելի հեռուն ժողովրդարանին ալ բոլոր բնակիչները արթնցուցեր էր, սիրառ կը սառեցնէր, և կը մնայի այդպէս, քար կտրած ու աչքերս Հօլմսին սեւեռած որ ինքն ալ ինծի կը նայէր անշարժ, երբ բացարձակ լուռթիւնը տիրեց նորէն :

— Ի՞նչ պատահեցաւ, ըսի հեւալով :

— Լմիցաւ, պատասխանեց Հօլմս, և ինչ որ ալ ըլլայ, թերեւս լաւագոյն լուծումը աս է։ Առէք ձեր բէվոլվէրը, Տր. Ռոյլօթի սենեակը պիտի մտնենք։

Դէմքը լուրջ լամբարը վառեց, և է՛ն առջեւէն դուրս ելաւ, և երկու անգամ՝ առանց պատասխան առնելու, տօքթօրին դուանը զարկաւ։

Այն ատեն կոճակը դարձուց, և նորէն առջեւէն ներս մտաւ, բէվոլվէրը ձեռքը։

Տարօրինակ տեսարան մը պարզուեցաւ մեր աչքին։ Սեղանին վրայ դրուած գովի կանթեղ մը կափարիչը բացուած արկվը կը լուսաւորէր։ Այդ սեղանին առջեւ, փայտէ աթոռին վրայ, Տօքթօր կրիմսպի Ռոյլօթին էր որ նստեր էր, գորշագոյն գիշերազգեստը հագած, և մերկ ոտքերը թրքական բազումներ անցուցած։ Ծունգերուն վրայ ցորեկին մեր տեսած երկար տտունով մտրակը։ Գլուխը ետեւ տարած էր, և աչքերը սեւեռած կը նայէին դէպի ձեղունին վրայ կէտ մը։ Ճակախին վրայ, տարօրինակ, սեւ սեւ բիծերով ծածկուած գեղին երիկ մը կար, որ կարծես գլխին շուրջը փաթթուեր էր։ Ու է շարժում չըրաւ երբ ներս մտանք։

— Երի զը, կէտիտաւոր երի զը, մրմիջեց Հօլմս :

Քայլ մը առաջ գոցի. ձիշդ այդ վայրկեանին այս կարգէ գուրս գլխազարդը երերաց և նողկալի օձի մը եռանկիւնածեւ գլուխը մեր կողմը դարձաւ։


— Ճահիճի իժ մըն է, գոչեց Հօլմս, Հնդկաստանի ամէնէն թունաւոր օձը։ Խածնուելէն տասը բուպէ յիտոյ տօքթօրը մնուած է արդէն։ Ակն ընդական, և ատամն ընդ ատամն։ Էն առաջ սագարշելի արարածը իր վիրապը նետենք, Միս Բաթօնը ուեկի սապնջական ուրիշ յարկ մը տանինք, և տեղին ստիկանութեան լուր տանք եւ զածներուն մասին։

Ու խօսելով հանդերձ, գիշակին ծունգերուն

վրայէն մտրակը առաւ ու խեղդկապը սոզունին
վրայ նետելով իր զարհուրելի պատուանդանէն վար
առաւ, ու թեւը կրցածին չափ հեռու բռնելով
տարաւ արկդին մէջ նետեց ու կափարիչն ալ գո-
ցեց վրայէն :

Այսպէս մեռաւ Տօքթօրի կրիմըսպի Ռոյլօթ,
Սթօք Մօրէյնէն : Հարկ չկայ աւելի երկարել արդէն
երկար պատմութիւն մը, մանրամասնօրէն պատմե-
լով թէ ինչ կերպով ճշմարտութիւնը յայտնեցինք
նորատի աղջկան ու առտուան թրէնով զինքը ա-
ռինք տարինք իր Հարրուի սիրելի մօրաքրոջ
տունը : Պաշտօնական քննութիւնը ապացուցած է
թէ տօքթօրը իր մահը գտեր էր անխոհեմարար
խաղալով վտանգաւոր սողունի մը հետ : Հօլմս
հետեւեալ օրը Լօնտօն դառնալէ յետոյ միայն բա-
ցատրեց ինձի այս խնդրին բոլոր մանրամասնու-
թիւնները :

— Իմ առաջին հետեւութիւններս բոլորովին
սխալ էին, ըստաւ, ինչ որ կ'ապացուցանէ, սիրելի
Ռւաթսըն, թէ որչափ վտանգաւոր է անբաւական
փաստերու վրայ հիմնուիլ, գնչուններու ներկայու-
թիւնը և «երիգ» բառը զոր նորաափ տարաբաղդ
աղջիկը գործածեր էր լուցկիի լոյսով տարտամօրէն
տեսած բանը բացատրելու համար, բաւական ե-
ղեր էին զիս սխալ հետքի մը մէջ նետելու : Իմ
միակ արժանիքս սա եղաւ որ անմիջապէս որ հաս-
կրցայ թէ այդ սենեակին մէջ բնակողին սպառ-
նացող վտանգը ոչ պատուանէն, ոչ ալ դռնէն
կրնար գալ, փոխնեցի իմ գործելակերպս : Շուտով,
ինչպէս ըսի արդէն, ուշադրութիւնս դարձաւ օդի
ծակին և անկողնին վերեւ կախուած զանգակի



Տարօրինակ տեսարան մը պարզուեցաւ մեր այժին . . . (էջ 79)

թելին : Այդ թելին ու և է զանգակի չի յանգիլը ,
և անկողինին գետինին գամուած ըլլալը վայրկե-
նապէս կասկածիլ տուին ինծի թէ այդ թելը պէտք
էր անանկ բանի մը ծառայէր որ ծակէն անցնե-
լով անկողին վրայ պիտի իջնէր : Ու բնականա-
բար , օձի մը գաղափարը ծնաւ մաքիս մէջ , և երբ
այդ գաղափարին հետը քովի դրի սա եղելու-
թիւնը թէ տօքթօրը Հնդկաստանէն կենդանիներ
կ'ընդունէր , զգացի որ շիտակ հետքի մը վրայ կը¹
գտնուիմ : Տօքթօրին պէս զարգացած ու անխիղճ ,
և ծայրագոյն Արեւելքի մէջ երկարօրէն ապրած
մարդու մը միտքը շուտով պէտք էր գար
քիմիապէս անդտանելի թոյնի մը գաղափարը , և
իր տեսակէտով լաւ պիտի ըլլար այդ թոյնը , որչափ
արագ ներգործէր : Յետոյ ոստիկանութեան քննիչը
չափազանց սուր աչքեր պէտք էր ունենար կեն-
դանիին թունաւոր ակռաներուն նորատի ալջկան
դէմքին վրայ ձգած երկու մանր խածուած քնները
տեսնելու համար : Միտքս եկաւ նաեւ սուլումի
ձայնը : Տօքթօրը անշուշտ արեւը ծագելէն առաջ
ետ կը կանչէր օձը , որպէս զի զոհը չի տեսներ
զայն : Անշուշտ մեր տեսած կաթին միջոցով վար-
ժեցուցած էր զայն ետ դառնալու իր կանչած ա-
տեն : Իր յարմար դատած ժամուն օդին ծակէն
անցնիլ կուտար անոր վստահ ըլլալով որ կենդա-
նին այդ ծակէն անցնելէ յետոյ չուանին երկայնքն
ի վար սողալով անկողին վրայ պիտի իջնէր : Հար-
ի վար սողալով անկողին վրայ պիտի իջնէր : Հար-
ի վար սողալով անկողին վրայ պիտի անցնէին մինչեւ որ
կաւ շատ մը գիշերներ պիտի անցնէին մինչեւ որ
օձը խածնէր զոհը , բայց ուշ կամ կանուխ պիտի
խածնէր :


Արդէն այս եղբակացութեան հասեր էի տօք-

թօրին սենեակը ոտք կոխելէս առաջ , ու աթոռը
քննելով հասկցայ որ սովորութիւն ունէր անոր
վրան ելնել կոխելու , ինչ որ անհրաժեշտ էր մինչև
օդի ծակին հասնելու համար : Արկը , կաթին ա-
մանը և խեղդակապը տեսնելով վերջին կասկած-
ներս ալ փարատեցան : Խակ Միս Սթօնըրի իմացած
մետաղական աղմուկը աճապարանքով արկղին
կափարիչը գոցելէն առաջ կուգայ : Անգամ մը հա-
մոզում կազմելէ յետոյ , ալ գիտէք թէ ինչ միջոց-
ներ ձեռք առի վերջնական ապացոյցը ստանալու
համար : Ինծի պէս դուք ալ սողունին սուլելը ի-
մացաք , անմիջապէս լոյս վառեցի ու յարձակեցայ
վրան առանց վայրկեան կորսնցնելու :

— Ինչ որ իբր հետեւութիւն սա ունեցաւ որ
օձը եկած ծակէն ետ դարձաւ :

— Ու յարձակեցաւ իր տիրոջ վրայ : Անշուշտ
իմ հարուածներէս մէկ քանին դպան իրեն և այն-
պէս բարկացուցին զինքը որ նետուեցաւ առաջին
հանդիպած մարդուն վրայ : Այսպէս անուղղակի
կերպով պատասխանատու եմ Տր . Կրիմըսպի Ռոյ-
լօթի մահուան , բայց չեմ կրնար ըսել թէ խղճիս
վրայ ծանր կը ճնշէ այդ պատասխանատուութիւնը :





1502 - 1506
Հայոց պատմության

Ա. Տ.

«Ազգային գրադարան



NL0071939

2013

«Ազգային գրադարան



NL0071940

«Ազգային գրադարան



NL0071941

«Ազգային գրադարան



NL0071942

«Ազգային գրադարան



NL0071943

